



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material






05 SEP 2011

ԱՐԵՀԵԼԵԱՆ ՀԱՅՔ

Ի ՊՈՒՔՈՎԻՆԱ

# ԱՊԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ



•

Ա Բ Ե Ւ Ե Լ Ե Ա Ն Հ Ա Յ Ֆ

Ե Պ Ո Ւ Թ Ո Վ Ե Ն Ա



Ա Բ Ե Ւ Ե Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ն

1891.

19 AUG 2006

9(47.925)  
Դ-16

ԴԵՄԵՏՐԻՈՍ ՑԱՆԻ


ԱՐԵՒԹԵԼԵԱՆ ՀԱՅՔ

Ի ՊՈՒ-ՔՈՎԵԱ

ԹՐԳՄՆ.

Հ. ԳՐԻԳՈՐԻՈ Վ. ԳԱԼԵՎՀԵԱՐԵԱՆ

ՄԽԻԹԱՐԻ ԱԽԽՏԵՆ



1891.


43876 - 44.2 .

## Ա Զ Դ

Մատեանս<sup>1</sup> թարգմանութեամբ հայ հասարակութեան ներկայացընելով՝ չենք ուզած բնաւ սովանդակութեանն լիովին հաւանութիւն ընծայել: Մասնական եւ կարեւոր գործ մը երեւցած է մեզ երկասիրութիւնս, որ իւր նոր եւ քազմակողմանի տեղեկութիւններովը՝ Պուլովինայի հայ գաղթականութեան պատմութեան ամբողջական ստուերագիծը կը պարզէ ընթերցողին առջեւ: Հեղինակն շմիացեալ յունադաւան եկեղեցական ըլլալով՝ բնական է որ տեղ տեղ համեմատ չի խօսիք ազգին մերթ մէկ եւ մերթ միւս մասին կրօնական զգացմանց:

Մեր գործն էր ներկայացընել երկասիրութիւնն ամբողջ ինչպէս որ է, քանի մը տեղ միայն ծանօթութիւններ աւելցընելով:

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ



<sup>1</sup> Dan D., Die orientalischen Armenier in der Bukowina. Czernowitz 1890. [Verbesserter Separatabdruck aus der „Czernowitzter Zeitung“ 1890. N. N. 81, 86, 95, 101, 104, 116, 122, 129, 137, 141, 145, 147.]



## ՅԱՌԵԶԵԲԱՆ

Պուրովինայի հետաքրքրական ազ-  
գայնութեանց մէջ սոռողիւ ամենակարել-  
որ ոիջքն ունին Արևոկեան Հայք:


Գործոյս մէջ ջանացի նոյն ազգին եւ  
անոր եկեղեցւոյն վերաբերեալ ամէն  
պատմական նիւթերն հաւաքել, — որ ոչ-  
ինչ նուազ դժուարութիւն ունէր, վասն զի  
մինչեւ ցայսօր ոչ ոք ի մասնաւորի սոյ  
ազգին պատմութիւնն հետազօտած է. —  
Նոյնպէս ջանացի այս ազգին պատմու-  
թեան եւ կրօնին վերաբերեալ սխալ կար-  
ծիքներն ուղղել, եկեղեցական եւ աշխար-  
հական անծանօթ կարգ ու սովորութիւն-  
ներն ամէնուն ծանօթացընել, եւ շատ քան  
մոռացութեան ծեռքէն ազատել եւ ապա-  
զայ սերնդեան աւանդել:

Կը խոստովանիմ, որ գործոյս մէջ  
շատ քաներու վրայ մանրամասն եւ ծշղա-  
գոյնս պէտք էր զրել, սակայն կրնամ յար-

զոյ ընթերցողին ներողամութիւնը խընդիւ, մանաւանդ ոք իծի համար եթէ ամենեւին անկարելի չէր մանրամասն ուսումնասիրել՝ զէթ շատ դժուարութիւններով եւ արգելքներով կապուած էր՝ սկաշոնատեղոյս մայրաքաղաքէն եւ ասոր մասենակարաններէն շատ հեռու ըլլալուն համար :

Եռագիւկց, Յունաիս, 1890:

ԴԵՄԵՑՐԻՈՍ ՏԱՆ



# ԱՐԵՒԻԵԼԵԱՆ ՀԱՅՔԻ Ի ՊՈՒՔՈՎԻԱՆ

## ՆԵՐԱՇՈՒԹԻՒՆ



այկական պետութիւնք հնագոյն ժամանակներէ վեր ներքին Ասիայէն եւ Ավրիկէն եկող աղդայնութեանց ասպարէղ էին: Մշուլք, Եգիպտացիք, Պարսիկք, Տաճիկք եւ Թաթարք արշաւեցին այս Երկիրներն, աւար առին, աւերեցին եւ նաև ատեն ատեն տիրապետեցին:

Այս անմարդավայել անգթութիւններէ զերծանելու նպատակաւ, այլեւսյլ ժամանակներ Հայոցմէ շատերն իրենց հայրենիքէն մեկնեցան, իրենց ինչքն ու ստացուածքն անյագ տիրապետողներու թող տալով, ուրախութեամբ՝ որ լոկ իրենց կեանքն աղատել կարող եղան, աշխարհիս ամէն կողմը ցրուեցան, եւ երբ նաև Հայոց մայրաքաղաքն Անի 1313ին Երկրաշարժէ կործանեցաւ, եւ յետոյ 1378ին Եգիպտացւոց ձեռքն ինկաւ, թէեւ Հայք քաջութեամբ եւ Երկայն ատեն ընդդիմացան, եւ երբ վերջին հայթագաւորն Աւոն Զ Գաղղիա փախած էր իւր թշնամեաց դէմ օդնութիւն փնտուելու համար, այն ատեն Հայոցմէ հաղարաւորներ փախան եւ

Եկան Անատօլու, Եգիպտոս, Հնդկաստան, Ա. Պուլիս, Սեւ ծովու ափունքն, Եւ ի մասնաւորի Խրիմ, Թուսաստան, Վեհաստան, Կալիցիա, Վիթուանիա, Թրակիա, Մէօսիա, Մոլտավիա եւ Վալաքիա Հաստատուեցան:

Այսօրս Հայք աշխարհիս ամենէն աւելի սիրեալ ժողովուրդն են, վասն զի այլեւայլ երկիրներ եւ վաճառաքաղաքներու<sup>1</sup> մէջ գլխաւորաբար վաճառական Հայերու կը հանդիպինք, ինչպէս ի Պոմպէյ, Մատրաս, Կալկաթա, Պարմա, Սիամ, Սինկափոր, Ճավա, Սումագրա, Պոոնէոյ, Քանդոն, Պոլսարա, Քոքանդ, Խիվա, Քաշէմիր, Լահոր, Աֆղանիստան, Ջուղա, Պարսկաստան, Գահիրէ, Աղեքսանդրիա, Հապէշիստան Ասորիք, Տաճկաստան, Թուսաստան, Իտալիա, Հունգարիա, Կալիցիա, Թումանիա եւ Պուբովինա՝ ուր Հայք ամենահին բնակիչներէն են:

<sup>1</sup> Նաեւ Ամսդերտամ յառաջադոյն շատ ծաղկեալ հայ դաղթականութիւն մը կար, որ գոհարավաճառութեան եւ սեպհական գործարանաց մէջ ակնագործութեան կը պարապէր. Հոս նաեւ սեպհական անուանի տպարան մ'ունէին Հայք եւ շատ եկեղեցիներ, որոնցմէ մին մինչեւ ցայսօր կը կենայ ամսոյացեալ:

## ԳԼՈՒԽ Ա.

Պատմութիւն Պուրովինայի արեւելեան Հայոց:

Հայք շատ կանուխ ժամանակաւ հաստատուած են այսօրւան Աւստրիական կայսրութեան Երկիրներն, եւ ի մասնաւորի ի Վեհաստան:

Յամին 1062 Ռուսիոյ Իզասլաւ (Izaslaw) իշխանին հրաւիրանօքն՝ 20.000 Հայք Անի քաղաքէն եկան ի Ռուսիա՝ կոռւելու ընդդէմ Բոլովզիացւոց (Polowzer, որ են՝ Rumänen = Romanen), եւ ետ չդարձան ի Հայս, այլ հաստատուեցան ի Քիեվ եւ յետոյ Բոտոլսքի-Կամենիցի մէջ<sup>1</sup>, եւ ասկէ սիուեցան գրեթէ բովանդակ այն Երկրին վրայ:

Յամին 1280 Լեւոն Տանիլովիչ իշխանն կուեց Հայերն, որ գան եւ իւր 1270ին հիմնարկած Լեմպէրկ քաղաքը բնակին<sup>2</sup>: Հայք այս տեղ սեպհական վարչութեան<sup>2</sup> (magistrat) մը տակ էին, եւ այնչափ շատ՝ որ Գասիմիր Գ. Մեծն († 5 նոյ. 1370<sup>3</sup>) յամին 1367 իրենց Եր-

\* Առեւն ասկէ յառաջ Հայք ըստ մասին կը բնակէին Լեմպէրկի մէջ ըստ Ստեփ. Ռոշքայ (Ժամանակագրութիւն, ամ 1277,) որ կըսէ. “Յայսմ’ ամի Հայք ընակէին ի Լեոպոլիս, եւ էր վանքն անդէն Սր. Աննայի. զի գտանի ի Նմին Եկեղեցւոչ գերեզմանաքար գրեալ Թով. Զի՞՞՞, որ է Քրիստոսի՝ 1277:,, Ժ. Թ.

կրորդ Եպիսկոպոսին՝ Գրիգոր Աւեծին՝ իշխանութիւն շնորհեց որ իւր աթոռն Լեմպէրկ փոխադրէ<sup>4</sup>: Յետոյ 1379ին Հայք հոս նաեւ մեծամեծ արտօնութիւններ ընդունեցան<sup>5</sup>:

Ի Լեմպէրկ եւ առ հասարակ ի Աշխատան Հայք 1500էն սկսեալ թաթարերէն կը խօսէին. այս լեզուն յետոյ նաեւ Կալիցիոյ ատեանները մտաւ, եւ նոյն իսկ Լեմպէրկի վճռոց մատեանն (Decretalenbuch) առ սէր Հայոց՝ 1630էն մինչեւ 1641 թաթար լեզուաւ կը գրուէր<sup>6</sup>:

Նաեւ ի Հունդարիա շատ կանուխ ժամանակաւ հաստատուեցան Հայք, վասն զի հունդարացի ժամանակագիրն կ'ըսէ. «Բաց ասկէ Հունդարիա եկան թէ Աէյղա Դքսին (972—995) թէ Ստեփանոս Սուրբ թագաւորին (997—1038) ժամանակ, եւ թէ այլ թագաւորաց ատեններն Պոչեմիացիք, (Գնչու) Պոլոնիացիք, Յոնք, Սպանիացիք, Խմայէլացիք, Պէսք, Հայք եւ այլն, որոնք երկայն ժամանակ պետութեան մէջ բնակելով, — թէ եւ իրենց ծագումը չէր գիտցուեր, — այլեւայլ ամուսնութեամբ խառնեցան Հունդարացւոց հետ եւ աղնուականութիւն ու սերունդ ունեցան<sup>7</sup>:» (ԱՅԼԵՒԱՅԼ աղգաց ի Հունդարիա մուտն, Մասն Ա. Գլ. 12:)

Ի Հունդարիա արդէն 1243ին արտօնութիւններ ընդունեցան Հայք, զորոնք Պէլա Դնորոգեց, նաեւ Լատիսլաւ Դ թագաւորին 1281ին տուած մէկ վաւերագրոյն մէջ կը յիշուի «Երկիր Հայոց», եւ «մենաստան» մը<sup>8</sup>:

Նաեւ ի Սիպէնպիւրկէն (ի Թրանսիլվանիա) Հայք կանուխ ժամանակներ հաստատուած են. Վասն զի 1355ին կը յիշուի և եպիսկոպոս Հայոց Դուլմախի<sup>\*</sup> (de Tulmachy)<sup>9</sup>:

Հայք դէպ ի Մոլտաւիա եւ Վալաքիա դիմեցին միեւնոյն ժամանակ՝ երբ Բոտոլսբի-Կամենից գացին, ուստի ԺԱ դարուն գաղթեցին, այս է 1046ին, երբ Մոնոմաքոս Յունաց կայսրն Հայաստան արշաւեց, եւ 1064ին՝ երբ Պարսիկք Անի մայրաքաղաքին տիրեցին<sup>10</sup>:

Յետոյ գաղթականութիւններ եկան 1342-ին<sup>11</sup>, երբ Պարսիկք Անի մայրաքաղաքը վերստին առին<sup>12</sup>, եւ 1418<sup>13</sup>, 1475<sup>14</sup> եւ 1606<sup>15</sup> տարիներուն մէջ:

Հարաւային Մոլտաւիա բնակող Հայերն Կ. Պոլսէն եկան, եւ տաճկերէն կը խօսէին. իսկ վերին Մոլտաւիոյ Հայերն ուղղակի հայրենիքէն եկան, եւ հայերէն կը խօսէին<sup>16</sup>:

Մոլտաւիոյ հիւսիսակողմանքն բնակող Հայոց գալուստն Սուչավայի Հայոց հաստատուն աւանդութեամբն ալ կը հաստատուի, որուն համեմատ՝ Հայոցմէ շատերն 1313ին իրենց մայրաքաղաքին Երկրաշարժէ կործանելով՝ գաղթած եկած են Սուչավա<sup>17</sup>: Նաեւ Թրանսիլվանիոյ Հայք կ'աւանդեն՝ թէ Անի քաղաքէն գաղթած են<sup>18</sup>:

Ոսմանացւոց ամենանշանաւոր հնագէտներէն մին՝ Աշտէու<sup>19</sup>, կը հաստատէ՝ որ նոյն իսկ Վալաքիոյ Արձէշ քաղաքն եւ հոյակապ եկեղե-

---

\* Այս եպիսկոպոսին լնիքն այժմ գտնուած է ի չունգարիա, որուն վրայ կը խօսինք ուրիշ անգամ: Ժ. Թ.

ցին Հայք հիմնարկած եւ շինած ըլլան, եւ իւր կարծիքն՝ որ ծանօթ ոռմանիացի պատմագետ Քսէնոբոլէն բաւական զօրաւոր կերպով հերքուած է<sup>20</sup>, կը հիմնէ Արձէլ<sup>21</sup> անուան վրայ, եւ կ'ըսէ՛ թէ Հայք Վանայ ծովուն մէջ իրենց ունեցած համանուն քաղաքին յիշատակին համար՝ օտար Երկրի մը մէջ իրենցմէ շինուած այս քաղաքն ալ նոյնպէս կոչեցին:

Նաեւ Լեմպէրկէն բազմաթիւ Հայ վաճառականներ եկան մերձաւոր Մոլտաւիա, եւ իմասնաւորի՝ այն ժամանակի մայրաքաղաքին՝ Սուչավայի մէջ հաստատուեցան, ուր Եռանդեամբ միջնավաճառութեան կը պարապէին<sup>22</sup>:

Մոլտաւիոյ իշխանն Պետրոս Մուշագ<sup>23</sup> (1375—1391), որ Լեհաց բարեկամ էր եւ անոնց Վլատիսլաւ թագաւորին հետ խնամացած, 1384ին Մոլտաւիոյ եւ Սուչավայի վաճառական Հայերն ի հաւատոյս Լեմպէրկի արեւելեան Հայ եպիսկոպոսին իրաւաբանութեան ենթարկեց<sup>24</sup>:

Այս կարգադրութեան համեմատ կը գտնենք՝ որ Աւետիք անուամբ եպիսկոպոս մը Բոտոլսքի-Կամենիցի եւ Մոլտաւիոյ Հայոց կ'առաջնորդէր<sup>\*</sup> 1415—1445<sup>25</sup>:

\* Ստեփ. Ռոշքա (Ժմիկզը. 1398) կ'աւանդէ հետեւեալն. “Տէր Յոհաննէս Առաջին Արքեպիսկոպոսն Լէօպոլսի Հայոց (քանզի յառաջ քան զսա, զայլ ոք Արքեպիսկոպոս ոչ ուրեք կարացաք զտանել): Սա ոչ միայն Լէնցւոց, այլ եւ Պուղտանաց Երկրի Հայոց Առաջնորդէր, որպէս յայտ է ի մազաղաթեայ կոնդակէն կառուցման եկեղեցւոյն Սբ. Նիկողայոսի, որ ի Կամենից, յորում այսպէս զրի: Տամ զզիրս զայս նահանգիս Առաջ-

**Հայոց կանխագոյն ժամանակաւ Մոլոտավիա**  
**հաստատուած ըլլալուն ուրիշ ցուցում մըն են**  
**իրենց շատ հին եկեղեցիքն ի Պոթուշան՝ յամին**  
**1350, եւ յԵաշ՝ յամին 1395<sup>26</sup>:** Պոթուշանի  
**եկեղեցին արձանագրութիւն մը չունի,** բայց  
**Եաշի եկեղեցին ունի արձանագրութիւն յամին**  
**Պլոտ այն է՝ 1395:** Այս արձանագրութիւնն  
**է. “Ճնորհօք եւ ողորմութեամբն Աստուծոյ հիմ-**  
**նարկեցաւ Եաշու Սուրբ Աստուածածնայ Եկե-**  
**ղեցին ձեռամբ Եկեղեցպան Խաչդոյին եւ Սիս-**

նորդացն, եւ այժմ է Տէր Յօհաննէս Արքեպիսկոպոս  
 Հոռուզաց եւ Օլախաց աշխարհի, հոգեւոր առաջնորդ  
 նահանգիս եւ մեզ: Եւ զրեցաւ ի թվին Հայոց Պիոն  
 Մարդի իԵ: Զսա յիշէ եւ Աւետիք Արքեպիսկոպոսն, ի  
 վայր յամի 1446. ի կոնդակ:,,

Այս Աւետիքի մասին կը զրէ Ռոշքա (1445).  
 “Տէր Աւետիք երրորդ Արքեպիսկոպոսն մեր Լէօպոլսի,  
 զոր Կամէնիցացիք թղթովք իւրեանց եւ Եպիսկոպոսին  
 Լեհաց, նաեւ Պարոն Ստեփանին. որ էր Դուքս Ռու-  
 զաց ի տոհմէն Գորիօվիչաց, առաքեցին յէջմիածին առ  
 Գրիգոր կաթողիկոսն առ ի հաստատել Առաջնորդ: Զոր  
 կաթողիկոսն հաստատեալ եւ զՄէշովու թեմն նմա  
 ստորադրեալ, պատասխանէ, զկնի ոմանց քանից, զրե-  
 լով: Եկն Տէր Աւետիք Եպիսկոպոս սիրելի որդին մեր  
 առ մեզ, եւ եթեր զձեր Վկայական թուղթն, եւ զՀոռոմ  
 Եպիսկոպոսին նշանն, եւ զՊարոն Ստեփանին: Եւ մեք  
 զՏէր Աւետիքէ, որ ծեզ Եպիսկոպոս էր քնական, այլ  
 կըկին, եւ վերստին հաստատեցաք, եւ զՄէշով քաղաքն  
 իւր զեղանումն շնորհեցաք իւրն սեպհական թեմ եւ վի-  
 ճակ: Թվ. ՊՂԴ. Օգոստ. ԺԵ: Աստուած յայտ է թէ  
 Արքեպիսկոպոսունքն մեր Լէօպոլսի, իրաւաքար՝ մակա-  
 զրին Եպիսկոպոսունք Պուղտանաց Հայոց. եւ ոչ միայն  
 այս Աւետիքն, այլ եւ նախորդքն նորա Յօհաննէս եւ  
 Գրիգոր այսպէս անուանէին զինքեանս: Թղ. Կամեն.  
 Դիւան.:,,

Ժ. Թ.

եանցի Տէր Յակոբին . Զուղայեցի Մահտեսի Մար. դարին եւ Մահտեսի Գրիգորին . Թուին Հայոց ՊՃԽՆԴ<sup>27</sup> : Այս արձանագրութիւնը կը դտնուի վիմի մը վրայ, որ Եկեղեցւոյ նորոգութեան ժամանակ պատէն վար առնուած է\* եւ Եկեղեցւոյն մէջ կը պահուի<sup>28</sup>:

Եթէ Հայ թուականն քրիստոնէականին Հետ Համեմատենք, կը տեսնենք որ ասոնք լիուլի կը միաբանին իրարու. վասն զի՞ ինչպէս յայտնի է, Հայք Մովսէս Բ. Եղիվարդեցի կաթողիկոսի ժամանակ՝ յամին 551 ի Դուին<sup>29</sup> գումարեալ ժողովէն կը սկսին իրենց թուականն, այն է՝ 11 Յուլ. 552. ուրեմն 844ին վրայ յաւելունք 551, եւ կ'ունենանք Եաշի Հայ Եկեղեցւոյն Հիմնարկութեան տարին՝ 1395:

Թէ արդեամբ 1395ին շինուած է այս Եկեղեցին՝ կը Հաստատուի անտարակուսելի Եղանակաւ նաեւ 800ին (1351) ի Կաֆա գրուած Աւետարանի մը մէջ՝ 900ին (1451) գրուած յիշատակարանէ մը, ուր յայտնապէս կ'ըսուի որ նոյն Աւետարանն Եաշի Ա. Աստուածածնի Եկեղեցւոյն նուիրուած է<sup>30</sup>:

\* Արձանագրութեանս հայերէն ընագիրն մեզի շնորհեց Պր. Սողոմոն Դրանխուեանց: Այս ընագրին մէջ կայ նաեւ հետեւեալ յաւելուածն. “Եւ այժմ վերանորոգեցաւ ի ձեռն քարեպաշտօն իշխանաց եւ համայն ժողովրդոց աշխատանօք եւ ծախիւքն: Ի թուականին Փրկչին 1803ին:,, Այս վէմն թէեւ Եկեղեցւոյ նորոգութեան ժամանակ վար առնուած էր, ինչպէս կը յիշէ հեղինակն, սակայն այժմ վերստին նոյն տեղն հաստատուած է: Ժ. Թ.

Ուրեմն Պոթուշանի եւ Եաշի հայ Եկեղեցեաց Հնութիւնն եւ Սուչավայի Հայոց աւանդութիւնն կը ցուցընեն, որ Հայք, կարելի է անհատօրէն, շատ կանուխ ժամանակաւ Մոլտաւիա գաղթած են, ուր Հետզհետէ Երկրին բոլոր առուտուրն, եւ նոյն իսկ դրացի Երկիրներու եւ Արեւելից առուտուրն իրենց ձեռքն անցուցին:

Սակայն այնպէս կ'երեւայ՝ որ Մոլտաւիոյ Ստեփան Ե Փոքր (1517—1527) իշխանին 7034 (1526) Աեպտ. 20ին տուած ռոմաներէն վաւերագիրն Հայոց այնչափ կանուխ ժամանակաւ գաղթած ըլլալուն Հակառակ Ելլէ, վասն զի նոյն վաւերագրոյն մէջ կը կարդանք. «Հայք իմպետութեանս նախահաւէն՝ Աղեքսանդր Բարի Վոյվոտէն (1402—1433) ընդունուեցան, Երբ անոնք առաջին անգամ մէր մոլտաւական Երկիրները գաղթեցին Հայութաբերէն Եւ ուրիշ Երիտանէն իրենց Հարց Հաւատքին Համար Հալածուելով<sup>31:</sup>»

Այս յիշատակութիւնն չի կրնար ուղիղ ըլլալ, վասն զի պատմութեան ուրիշ ամէն աղբիւրներն կը Հաստատեն, թէ այն ժամանակ գաղթող Հայերն իրենց թագաւորութեան անկմանէն ետեւ եւ Հայաստան տիրող կրօնական խովութեանց պատճառաւ «ուղղակի», անկէ եկան, եւ ոչ թէ Հունգարական Երկիրներէ Մոլտաւիա անցան<sup>32:</sup> Աերոյիշեալ վաւերագրոյն վերջին խօսքն՝ թէ «Երբ անոնք (Հայք) առաջին անգամ մէր մոլտաւական Երկիրները գաղթեցին ... կրնայ միայն այնպէս մեկնուիլ, որ այնու կը յի-

շատակուի “առաջին մեծ գաղթականութիւնն” . վասն զի իրօք ալ Հայք 1418ին մեծ բազմութեամբ, այն է 3000 ընտանիք, Մոլտաւիա գաղթած են<sup>33</sup>. ապա թէ ոչ՝ չի կրնար մեկնուիլ՝ թէ ովլ շինած է 1350ին Պոթուշանի եւ 1395ին Եաշի հին հայ եկեղեցիները:

Հայոց կանուխ ժամանակաւ ի Մոլտաւիա՝ թէեւ նուազագոյն թուով գաղթած ըլլալուն կը վկայէ նաեւ այն պարագայն, որ, ինչպէս յիշեցի, Պետրոս Մուշադ մոլտաւիացի իշխանն՝ Մոլտաւիոյ վաճառական Հայերն, թերեւս անոր համար որ սակաւաթիւ ըլլալով առանձին եպիսկոպոս մ'ունենալ կարելի չէր, արդէն 1384ին ի հոգեւորս Լեմպէրկի արեւելեան հայ եպիսկոպոսին իրաւաբանութեան ենթարկեց:

Այս ամէն ըսուածներէն կրնայ ստուգութեամբ հետեւցուիլ, որ Մոլտաւիոյ եւ այսօրւան Պուքովինայի Հայերն նոյն երկիրներու ամենահին բնակիչներէն են:

Յամին 1418 Աղեքսանդր Բարի մոլտաւիացի իշխանն ի Մոլտաւիա գաղթող 3000 հայ ընտանիքներն յաջորդ եօթը մոլտաւական քաղաքներն բնակեցուց<sup>34</sup>. Սուչավա, Չեթաթէա ալպա, ուր արդէն 1421ին Կիլպէրդ տէ Լանուազիրենք գտաւ, Կալաց, Վասլույ, Պոթուշան, Տորոհոի եւ Հովին<sup>35</sup>:

Այս 3000 հայ ընտանեաց իրենց հայրենիքը թողլով Մոլտաւիա գաղթելուն պատճառն՝ իրենց երկրին մէջ այն ժամանակները տիրող կրօնական խոռովութիւնն է: Հռոմայ Քահանա-

յապետք արդէն շատ կանուխ ժամանակներէ վեր կը ջանային զհայս լատին եկեղեցւոյ դարձլնել, եւ այն՝ ձեռնտուութեամբ հայ թագաւորաց, որոնց օգնութիւն կը խոստանային ընդդէմ թշնամեաց, եւ պարգեւ ու թագաւորական զարդեր կը յղէին. այսպէս՝ Իննովկենտիոս Գ. Քահանայապետն 1189ին Հայոց Լեւոն Բ. թագաւորին թագաւորական զարդեր եւ թագ յղեց, յորդորելով զինքն թղթով մը՝ որ Առաքելական Աթոռոյ հաւատարիմ մնայ միշտ:

Նոյնպէս ջանացին Հռոմայ Քահանայապետք հայ Կաթողիկոսներու թագ եւ պարգեւներ զըրկելով՝ զհայս ի միութիւն ընդ Հռոմայ շահելու<sup>36</sup>:

Հռոմայ Քահանայապետաց միութեան այս ջանքերն եւ երկրին նշանաւոր խնդիրներուն եւ նոյն իսկ յաջորդութեան կոիւներուն մէջ խառնուիլն, որոնց մէջ սովորաբար հզօրագունին կողմը կը բոնէին, եւ ի փոխարէն լատին եկեղեցւոյ հետ միութիւն կը պահանջէին, մեծ եւ երկրին համար վեասակար խոռվութիւններ, արիւնային պատերազմեր եւ մինչեւ արքայասպանութիւն յառաջ բերին, եւ վերջապէս առաջնորդեցին փոքր-հայկական կամ Կիլիկեան թագաւորութեան կործանման յամին 1378<sup>37</sup>: Եգիպտացի Մամլուքներն այս պետութեան ինքնօրինութեան վերջ տուին, այնպէս որ վերջին հայ թագաւորն Լեւոն Զ. Լուսինեան ընտանիքէն, Գաղղիա փախաւ իւր թշնամեաց դէմ ի զուր օգնութիւն խնդրելու, ուր եւ 1393 սյ. 19ին մեռաւ ի

Փարիզ<sup>38</sup>, եւ ԱՅՆ ՏԵՂԻԿ Թագաւորական դամբանարանին մէջ թաղուեցաւ<sup>39</sup>:

Միութեան այսպիսի փորձ մը փորձեց նաև Յովհաննէս ԻԲ Քահանայապետն, եւ Հայոց Կոստանդին Բ Կաթողիկոսն եւ Աւշին թագաւորն ի միութիւն յորդորեց: 1316ին յԱտանա գումարեալ աղդային ժողովոյն մէջ Երկուքն ալ միութեան կողմն անցան<sup>40</sup>: Երկրին մեծամեծներն թէեւ թագաւորին եւ Կաթողիկոսին կողմն Ելան, սակայն ժողովուրդն միութեան դէմ կեցաւ: Ասոր ապացոյց Էր Դոմինիկեան Հարց ապարդիւն ջանքերն, ի մասնաւորի Յովհաննու գառնեցւոյ եւ Բարթողիմեայ Պոլոնիացւոյ, որոնք՝ բաց ի Կիլիկիոյ քանի մը գիւղերէն, համակրող չգտան<sup>41</sup>:

Նաև Նախիջեւան<sup>42</sup> քաղաքին մէջ Դոմինիկեան Հարք հաստատուած էին, եւ իրենց առաջնորդը՝ Արքեպիսկոպոս միացեալ Հայոց տիտղոսն ունէր<sup>43</sup>:

Միութեան այս փորձերն աղդին մէջ այնպիսի հակառակութիւն յարուցին<sup>44</sup>, որ Ատանայի ժողովքէն ետեւ՝ կրօնաւոր թագաւորն չեթում Բ<sup>45</sup>, Լեռն Դ<sup>46</sup>, եւ Կոստանդին Գ<sup>47</sup>, որ Վերջին Հայ թագաւորներէն մին է, սպանուեցան. իսկ Կի թագաւորն սաստիկ հալածուեցաւ: Դէպքեր՝ որոնց հիմն այն էր, որ այս թագաւորք Հայ եկեղեցւոյն մէջ լատին ծէսեր մուծանել փորձեցին:

Անգութ հալածանքն, որ այս վարմանց կ'ընկերանար, լատին ծէսերու բոնութեամբ վաւերացումը եւ Մամլուք տէրերու ժողովրդեան

վրայ ըրած ձնշումն անտանելի ըրին հաղարաւոր հայ ընտանեաց այլ եւս հայրենիք մնալն, եւ ասոնք ստիպեցան պանդիստութեան գաւաղանը ձեռք առնուլ, հայրենի երդին ընդ միշտ կոնակ դարձրնել, եւ ուրիշ խաղաղագոյն երկիրներ փնտուել, ուր կարենան աղատութեամբ իրենց հայրենաւանդ սկզբանց համեմատ զԱստուած պաշտել:

Հայք երբ Սոլտաւիա եկան, լաւ ընդունելութիւն գտան: Այն ժամանակի իշխանն Աղեքսադր Բարի՝ իրենց եօթը քաղաք ցուցուց ի բնակութիւն, եւ նաեւ շատ արտօնութիւններ շնորհեց իրենց, ի մէջ այլոց նաեւ՝ — այն ժամանակի դաղթականական քաղաքականութեան համեմատ, — իրենց դաղթականութեան սեպհական վարչութիւն տուաւ, այն է՝ Հայ Scholtuzներ (Schulttheise<sup>48</sup>), ինչպէս Թրանսիլվանիոյ Սամոշովարի (Կեռլա = Հայաքաղաք) Հայերն ցայսօր ունին<sup>49</sup>, ուր եւ երկրատնտեսութիւնն, արջառաբուծութիւնն եւ ամէն առուտուրն բոլորովին իրենց ձեռքն առած են<sup>50</sup>: Ակայն Հայք ինչպէս նաեւ Հրեայք, հին մոլտաւեան իրաւանց համեմատ, իրաւունք չունեին մնավաճառանոց, պանդոկ եւ հացագործարան ունենալ, եւ ոչ ալ կալուած, ինչպէս՝ արտ, ջաղացք, մեղուանոց եւ տուն շինելու երկիրներ եւ այլն<sup>51</sup>, այլ զասոնք անդրէնածիններէն կը ռնային միայն վարձել:

Սակայն կրօնական իրաց մէջ ապահովութիւն ունեին կատարեալ աղատութեան<sup>52</sup>, եւ

Ռումանիացիք՝ ի բնէ հանդուրժողք, այս մասին ոչ Հայերը<sup>53</sup> եւ ոչ Մոլտաւիա բնակող ուրիշ ազգերը կը նեղէին, ինչպէս յայտնի է գեղորդ ֆռն Ռայխէրստորֆի գրութիւններէն, որ Գերտինանտ թագաւորին դեսպանն էր Մոլտաւիոյ Ռարէշ իշխանին (1527—1538, եւ 1541—1546) քով։ Վասն զի կը գրէ անիկայ. «Մոլտաւիոյ մէջ Մոլտաւիոյ իշխանին իրեւ հպատակ կ'ապրին ի միասին այլեւայլ ցեղով եւ կրօնիւ ազգեր, ինչպէս՝ Ռութէն, Լեհ, Սերպիացի, Հայ, Պուլկար եւ Թաթար, կան նաեւ շատ Սաքսոնիացիներ ի Թրանսիլվանիոյ. ասոն+ Ռէեւ բարբէր ասէրու-Ռէ-ննէր եւ վարդապէտու-Ռէ-ննէր ննին, ասիայն էրուսու հետ չեն իւս-էր<sup>54</sup>։»

Նոյն կերպով կը ստորագրէ իշխան Գեմետրիոս Քանդէմիր Ռումանացւոց հանդուրժութիւնն առ Հայս ի կրօնականս, վասն զի կ'ըսէ. «Հայոց Եկեղեցիքն որթոդոքս Եկեղեցիներէն ոչ փոքր եւ ոչ նուազագոյն զարդարեալ են, եւ աղատութիւն ունին իրենց կրօնին մէջ<sup>55</sup>։»

Մոլտաւիոյ, ինչպէս նաեւ Պուլկավինայի Հայերն ժամանակաւ այնպէս հարստացան, որ Սուչավացի Հայ մը Կամարսան անուամը եւ իւր ամուսինն Սդանա՝ Սուչավայի Պուլկասսէ փողոցի վրայ ունեցած տներնին մեռնելու ատեն Մոլտովիցա վանքին նուիրեցին։ Այս նուերն հաստատեց Պետրոս Ահարոն Գ. Մոլտաւիոյ իշխանն յամին 1448<sup>56</sup>, իւր երկրորդ իշխանութեան ժամանակ (1448—1449), զոր եւ կրկնեց յետոյ յամին 1451 Յնր. 10 Պուլտան Բ իշխանն

(1449—1451)<sup>57</sup>, որ մեծ ու փոքր տուրքերն շնորհեց, եւ նոյն տունն պահպանութեան տուրքէն, իշխանական ջաղացքի ծառայութենէն, եւ ամեն իշխանական տուրքերէ եւ ծառայութիւններէ եւ աշխարհական իրաւաբանութենէ աղատ կացոյց<sup>58</sup>, զոր նաեւ Պոկտանի որդին՝ Ստեփան Մեծ իշխանն (1457—1504) հաստատեց 1457ին Օգոստ. 12ին<sup>59</sup>:

Նոյնպէս Յովհաննէս անուն Հայն Սուչավայի մէջ տուն մը ժառանգութիւն թողուց նոյն Մոլտովիցա վանքին, որ եւ Պետրոս Ահարոն իշխաննէն հաստատուեցաւ յամին 1454 Հոկտ. 6, որ է ըսել՝ իւր երրորդ անդամ իշխելուն ժամանակ (1451—1455)<sup>60</sup>, եւ հարկէ աղատ կացոյց զոյն<sup>61</sup>:

Հայք կրնային նաեւ կալուածներ պարգեւել վանքերու. այսպէս Յովհաննէս Արմենսին Հայը՝ Եաշի Զինուդի մէջ Օսդաբդանա գիւղին կէսն ժառանգութիւն թողուց Մոլտովիցա վանքին, զոր Ստեփան Մեծ իշխան յամին 1483, Յնր. 8ին հաստատեց<sup>62</sup>:

Նոյն Ստեփան Մեծին ժամանակներն կը յիշուի Սուչավացի հարուստ Հայ մը Վարդիկ անուամբ, որ մեռնելու ժամանակ իւր որդւոցը ժառանգութիւն թողուց տներ եւ Հայրենական կալուած մը<sup>63</sup>:

Յամին 1475 դարձեալ հաղարաւոր Հայեր եկան Մոլտաւիա, Տաւրիոյ թերակղղիէն (Խրիմ), երբ Տաճիկը եւ Թաթարք զկաֆա առին: Հայք լու ընդունելութիւն գտան եւ Ստե-

փան Մեծ իշխանն իրենց բնակութեան տեղ ցուցուց Սուչավա, Եաշ, Թոման, Գոքշան եւ Պոթուշան քաղաքները<sup>64</sup>:

Բայց երբ յամին 1497 լեհաց Ալբերտ թագաւորն Մոլտաւիոյ մայրաքաղաքին՝ Սուչավայի վրայ քալեց, եւ զայն երկու ամիս ի զուր պաշարեց<sup>65</sup>, բազմաթիւ Սուչավացի Հայեր, որոնք այնտեղ 700 տանց մէջ կը բնակէին, պատերազմի եւ պաշարման վտանգներէն փախչելով՝ գաղթեցին Հունգարիա, Թրանսիլվանիա եւ Կալիցիա<sup>66</sup>:

Յամին 1512<sup>67</sup>, Պոկտան Գ. Շիլ իշխանին ժամանակ (1494—1517) հարուստ Հայ մը Տրական Տանովաք<sup>\*68</sup> անուամբ, — որուն համար կ'աւանդուի թէ եղնավաճառ էր եւ անդամ մը ուխտած էր՝ որ եթէ առուտուրն շահաւոր ըլլայ եկեղեցի մը շինէ, — Սուչավայի մէջ սեպհական կալուածին վրայ իւր ծախիւքն Հայոց վանք մը կառոյց, զոր Ս. Կոյս Մարեմայ նուիրեց եւ զայն Հանգարաբ<sup>69</sup> անուանեց, ինչպէս եկեղեցւոյ դրան մարդակին վրայ արձանագրուած է: Այժմ Հաճկատարը վանք չէ, այլ ուխտատեղի մը, ուր շատ կը յաճախուի, եւ ուր հայաբնակ ամէն երկիրներէն Հայք գունդադունդ կը դիմէն. ասիկայ Սուչավայի հարաւային կողմն  $\frac{1}{4}$  մղոն հեռու է, եւ պաշտօնական անունն է

\* Այսպէս ի բնագրին: Պէտք է ըլլալ Տօնաւազ: Ասոր համար կ'ըսուի թէ նաև ի Հունգարիա եկեղեցի շինել տուած է:

„Mitoc“ Հայք մաղձայուղէ մ'ազտտելնուն համար՝ 1848էն ի վեր ուխտ դրած ըլլալով՝ տարին երկու անգամ այնտեղ ուխտի կ'երթան թափորաբար, այսինքն Օգոստ. 15/27ին (Ճարաթ) եւ Գեկտ. 28ին, այն է՛ Ա. Յակոբայ տօնին։ Այս եկեղեցւոյ մէջ ի պարտուց տարին երեք անգամ պատարագ կը մատուցուի, այն է՛ Վերափոխման, Վարդավառին եւ Յովակիմայ եւ Աննայի տօներուն։

Եկեղեցւոյ մէջ խորանին վրայ կայ Ա. Աստուածածնի մէծ պատկեր մը, — ինչպէս առ հասարակ Հայոց ամէն եկեղեցեաց մէջ այս պիսի պատկեր մը կ'ըլլայ, — որուն բուժիչ զօրութիւն մը կը տրուի. եւ այս պատճառաւ պատկերին վրայ կախուած է բաղմութիւն մը ոսկեղէն եւ արծաթեղէն աչք, ակոայ, ականջ, ոտք, ձեռք եւ այլն, զորոնք Ա. Աստուածածնի նուիրած են հիւանդք։ Եկեղեցւոյ մէջտեղն արեւելեան ամէն եկեղեցեաց սովորական փայտեայ բեմն կը բարձրանայ, որուն վրայ կայ Բարթողիմէոս եւ Յակոբ սուրբ Առաքելոց պատկերներն՝ սլաւական արձանագրութեամբ. խորանին վերի կողմն պատկերներու որմոյն վրայ կան չորս Աւետարանիչք, իսկ խորանին գոնակներուն վրայ Ա. Ստեփանոս Նախավկային եւ Ա. Լաւրենտիոս Սարկաւագին պատկերներն, ամէնն ալ առ հասարակ ոոմանական արձանագրութեամբ։

Եկեղեցւոյ դրան առ մէջ գալ են մէջ կայ Գրիգոր Հայ Եպիսկոպոսին. շերիմաքանաք մայութեակ

ՏԵՂ. ԵՐԵՒԱՆ. ՀԱՅ. Ի ՊԱԿԱՎՈՒԹ

2

7/11. 1922

\*Ա. ԱՅԱՍԻԿՅԱՆԻ ԱՎԱՆ  
ԱՄԵՆԵԼ. ԽԱՆԿԱՅԱ

կեցող մի միակ զանգակն<sup>70</sup>, որ Ս. Սիմեոն Եկեղեցւոյն գերեզմանատան մէջ գերեզման մը փորելու ժամանակ գտնուեցաւ, աւանդութեան համեմատ՝ ԺԳ. դարուն Հայաստանէն հոս բերուած է։ Այս զանգակին արձանագրութիւնն է. “Յիշատակ է Ղետրացի Առաքելի ի վանաց սրբոյն Տաթեւու, Թ. Հ. ՈՂԳ. (1244) գրեցաւ յաւուր հինգշաբաթի։”\*

Եկեղեցւոյ դրան արձանագրութեան եւ տեղաբնակ Հայոց աւանդութեան համեմատ՝ Զիրսդէ Հանգո (Խաչիկ Հանգոյեան) անուն Հայն 1521ին<sup>71</sup>, Սդեֆանիցա (Ստեփան Ե) Մանկան ժամանակ (1517—1527) Սուչավայի մէջտեղն գտնուող Ս. Խաչ Եկեղեցին շինած է, ուր յառաջագոյն փայտակերտ հայ Եկեղեցի մը կար, եւ ինքն ալ նոյն Եկեղեցւոյն մէջ թաղուած պիտի ըլլայ։ ‘Նոյն շինողին շիրիմն այժմ չի տեսնուիր Եկեղեցւոյն մէջ, վասն զի Եկեղեցւոյն յատակը բոլորովին տախտակամած է այժմ։’

Եկեղեցւոյ դաւթին մէջ կանքանի մը գերեզմաններ, հետեւեալ արձանագրութեամբ.

1. Սարկաւագ Ասվատուրին Ռէրդիքա ԻԼ Գիա (?) Հանգեաւ Թ. Հ. ԶՂԷ ( = 1528)

2. Գրիգորի Երիցու, Հանգեաւ Թ. Հ. ՌԻԶ ( = 1577)

\* Այս եւ յաջորդ տապանաքարերու արձանագրութիւններն ստիպուած ենք թարգմանել գերմաներէնէ. վասն զի թէեւ դիմեցինք Սուչավա ուր հարկն էր, սակայն պատասխան չընդունեցանք։ Ժ. Թ.

3. Մատթեոս մաքսաւոր, Հանգեաւ թ. Հ.  
ՌԿԱ (— 1612)\*:

4. Գրիգորի Նիկորայ Պարոն Քարբի, 1731:

Հոս յիշուելու արժանի է՝ որ Վոլչինսքիի  
պարտիզին մէջ, Թգրկն.-կայսրկն. Թղթատա-  
րութեան այժմու շէնքին քով՝ կար Հայոց հին  
եկեղեցի մը Ա. Երերութունիւն անուամբ, որ ան-  
ցեալ դարու վերջերը բոլորովին կործանեցաւ:

Տեղական աւանդութիւնն այս եկեղեցւոյ  
մասին կ'աւանդէ՝ որ այս պարտիզին եւ աւերա-  
կին տէրն՝ Տիկին Քարբի երբ իւր տղուն հետ  
պարտէզը կը պտըտէր, եկեղեցին կործանեցաւ,  
ինք եւ տղան փլատակաց տակ մնացին, ինք մե-  
ռաւ իսկ տղան ազատեցաւ ողջ առողջ։ Այս  
աւերակին քարերէն շինուեցան ժողովրդապե-  
տական եկեղեցւոյն կից մատուոն եւ ասոր խո-  
րանը :

\* Անշուշտ այս տապանաքարն նոյն է Ս. Խաչ  
եկեղեցւոյն արեւմոեան դրան քով եկեղեցիէն դուրս  
կեցող երկաթագիր տապանաքարին հետ, որոյ արձա-  
նագրութիւնն է՝

“Տապանս այս Մարտիրոսին  
Մեծ տամդաճի Երիմիեն  
Աստ եղեալ մարմին սորին  
Ի ծերութեան ժամանակին  
Առ աստուած իոնիէ զոգին  
Թովին ՌԱՅ, մախսի իմին։, (= 1612)

Նոյն եկեղեցւոյ մէջ կան երկու հնագոյն տապա-  
նաքարք։ Առաջնոյն արձանագրութիւնն է՝ “Սայ է տա-  
պան Էսաի իրիցու, Թվին ԶԽԶ., (1497)։ Իսկ երկրոր-  
դինն՝ “Սայ է տապանն Էտիլ Պէյին, որ է որդի Սովո-  
րումնին հանգեաւ Թովին հազար իլ ասք. ամսոյ ԺԴ.ին.,  
— (1579)։”

Ժ. Թ.

2\*

Նոյն տեղական աւանդութիւնը կը սորվեցընէ մեղի, որ ուրիշ պարսպապատ հայ եկեղեցի մ'ալ կար այժմու ժողովրդապետական եկեղեցիէն ոչինչ հեռի, ուր այժմ քաղաքային մսավաճառանոցք կան։ Այս աւանդութիւնն ստուգեցաւ՝ երբ քանի մը տարի յառաջ նոյն մսավաճառի շուկային հիմը կը դրուէր, գըտնուեցան եկեղեցւոյ մը հիմունքն եւ հայերէն տապանաքարեր։

Սակայն Մոլտաւիոյ Հայերն ունեցան նաեւ իրենց տառապանքները, ոչ թէ Ռոմանացի ժողովրդենէ, այլ ասոնց քանի մ'իշխաններէն։ Այսպէս Սդեֆանիցա (Ստեփան Ե) Փոքր կամ Անագորոյն իշխանն՝ երբ 1526ին Վալաքիայէն ետ կը դառնար աւարաւ, Վասլուի Հայոց մեծ հասարակութիւնը հալածեց եւ իրենց եկեղեցին կործանեց<sup>72</sup>։ Անշուշտ առ այս գրգռեց զինք Վասլուի քաղաքացեաց երեսիոխաններու տըրտունջն, որոնք արդէն վերսիշեալ արշաւանաց սկիզբն՝ մատուցած էին իշխանին իրենց տըրտունջն Վասլուի Հայոց առեւտրական Ճնշումներուն դէմ<sup>73</sup>։ Այս անագորոյն իշխանին պատուհան արդէն 1527 Յնր. 12ին ի Հռթին վրայ հասաւ, ուր ամուսինն զինք թունաւորեց թշնամի Լեհաց Խորհրդով, որոնք իրմէ կը վախնային<sup>74</sup>։

Այլ մեծագոյն եւս եր՝ Ռոմանացւոց պատմութեան մէջ իրբեւ մեծ բոնաւոր<sup>75</sup> ճանչցուած Ստեփան Ռարէշ Է (1551—1552) իշխանին Մոլտաւիոյ Հայոց հասուցած նեղութիւնքն։ Յա-

մին 1551 բովանդակ երկրին մէջ ծանցց, որ  
իւր բոլոր հպատակներն որթողոքս հաւատքն ըն-  
դունին, եւ ով որ ուրիշ հաւատք ուներ, իբրեւ  
հերետիկոս կը հալածուէր<sup>76</sup>: Կաեւ Հայք,  
որ այն ժամանակ հերետիկոս համարուեցան,  
ուղեց նոյն իշխանն ամենայն հնարիւք որթողոքս  
դարձրնել. Եւ երբ Հայք ընդդիմացան, հրա-  
ման տուաւ Վերափոխման տօնին<sup>77</sup> Սուչավայի,  
Պոթուշանի, Ռոմանի, Հուշի եւ այլն Հայոց ե-  
կեղեցիները կողոպտել, աւերել եւ փակել, սուրբ  
անօթներն ու սպասները յափշտակել, եկեղե-  
ցական մատեանքն այրել, եւ Սուչավա նստող  
Հայ եպիսկոպոսն ու քահանաները բռնել<sup>\*78</sup>:  
Դարձրնելու այս փորձերու պատճառն էր այն  
յեղափոխական ժամանակին հոգին<sup>79</sup>, կամ թե-  
րեւս ճշդագոյնս՝ Ստեփան իշխանին անագորոյն  
բնութիւնն կամ հարուստ Հայերու դրամը կոր-  
զելու դիտաւորութիւնն: Բայց այս երկայն  
չտեւեց, վասն զի Պօյարներու ապստամբու-  
թիւնն թէ այս հալածման եւ թէ իշխանին կե-  
նացը վերջ տուաւ, երբ իշխանն 1552ին բա-  
նակին մէջ իւր տղոց հետ դաւաճանութեամբ  
սպանուեցաւ<sup>80</sup>:

Բայց այս իշխանին վրայ նաեւ հանդուր-  
ժողութեան քանի մը հետքեր տեսնուեցան.  
վասն զի կը դտնենք որ իւր իշխանութեան ժա-  
մանակ (1551) Ակոբըն<sup>81</sup> (Յակոբ) Վարդան

\* Մինաս Թոխաթեցւոյ գրածն այս անցքերու  
մասին տես Հանդես Ամսօրեայ, 1888, էջ 37, 62:  
Ժ. թ.

անուամբ աղնուական եւ հարուստ Հայ մը, ո-  
րուն ընտանիքն յետոյ Լեմպէրկ դաղթեց ուր  
եւ իւր սերունդը կայ ցայսօր, Սուչավայի արեւ-  
մտեան կողմը՝ շինեց<sup>82</sup> Ա. Աւքսէնտ Հայկական  
եկեղեցին, որ այժմ Zamka կը կոչուի<sup>83</sup>, ուր  
եւ յետոյ թաղուեցաւ<sup>\*84</sup>:

Այս եկեղեցւոյ մէջ տարին երկու անգամ  
պատարագ կը մատուցուի ի պարտուց, այն է  
Ա. Գէորգայ տօնին եւ ամառն՝ Ա. Աւքսէնտին:

Այս եկեղեցին մինչեւ ցայսօր բարձրա-  
բերձ, ստուար եւ թնդանօթ արձակելու ծակե-

\* Ակոբշիսի տապանաքարին աբձանագրու-  
թիւնն այլեւայլ ծեւով կ'աւանդուի այլեւայլ հեղինակ-  
ներէ: Պարոնչ (Żywoty, էջ 5,), եւ Բժշկեան, ճնպին-  
դութիւն. էջ 132 կը դնեն: “Աստ հանգչի Յակոբշայ շի-  
նող տաճարիս, թ. 1551:,, Յօդուածոյս հեղինակն կը  
դնէ այլազգ, տ. վարն ծան. 84: Խակ ի գրուածս Հ. Պո-  
ղոս Ա.ի Յովսանեան, որ 1829ին ի Սուչավա էր, կը  
գտնենք այսպէս.

“Այս է տապան Ակոբշին  
Որ է որդի Ամիրային  
Սա է շինող սուրբ տաճարին  
Հանգեաւ Հայոց Ծ թուին  
ԿԱ էր աւելին, Օգոստոսի ԺԵ,,

Ուստի 1612ին վախճանած է Ակոբշայ: Այս ար-  
ձանագրութիւնն ըստ զծագրութեան նոյն վարդապե-  
տին՝ տապանաքարին քոլորտիքը քանդակուած է: Այս  
գրուածոց մէջ կան նաեւ հետեւեալ արձանագրութիւնք.  
“Սա է տապան հանգստեան Սարգիսին, որ է որդի Շա-  
հրիմին: Հանգեաւ սայ թվ. Թօմին (= 1561), Մայիսի  
գ. օրն գ. շաբթի: Ով Աղամայ որդիք թափեցէք զգինին  
ի ծեզմէ. զմարմինդ կու պարարես զհողոյդ բաժին  
սկատրաստի:,, Դարձեալ “Սա է տապան . . . (անը ա-  
թեռնալի) դի Տէր Խաչատուրին: Հանկեաւ թ. ՌէԴ  
— (1625) Յունիսի ԺԵ:,, Ժ. Թ.

ռով որմ մը կը շրջապատէ, եւ այս պատճառաւ հին ատեններ իրենեւ բերդ կը նկատուէր<sup>85</sup>:

Եկեղեցւոյն դէպ ի Աքէյա դիւղն դարձած կողմը՝ եկեղեցւոյ ձեւով երկայն աշտարակով մ'ամրացեալ է: Այս աշտարակին տակն կոփածոյ մեծամեծ քարամբք շինուած է կամարաձեւ դուռն, որուն երկու կողմն կամարաձեւ բնակելի խցիկներ կան, իսկ (առաջին) դստիկոնին վրայ կայ փոքրիկ եկեղեցի մը, որուն խորանակամարին վրայ մինչեւ ցայսօր Ա. Աստուածածնի պատկեր մը յայտնի կ'երեւայ. կայ նաեւ բնակեալ երկու խցիկ, ուր հրացան եւ թնդանօթ արձակելու եւ դիտելու որմածակեր կան:

Դստիկոնին մէջ, ինչպէս գաւթին կողմը պատերուն վրայ յեցած քարեղէն նեցուկներէն կ'երեւայ, այս շէնքին ներբին երեք կողմերն անցք մը կար, ուր կարելի էր մտնել նոյն տեղն եղող խցիկներէն՝ անցնելով փոքրիկ տնակի մը եւ դրան մը մէջէն, որ այսօր պատով հիւսուած է:

Դէպ ի Սուչավա նայող կողմը շրջապատող որմոյն վրայ մեծագոյն աշտարակ մը կայ, (որ հիմոյ զանգակատուն է,) որուն տակն է դուռ մը՝ այժմ պատով հիւսուած, քաղաքին կողմանէ եկողներուն համար: Այս կամարաձեւ դրան վերին ծաղկանկար քանդակեալ քարին միջավայրն կայ թուական մ'արձանագրեալ, որ կարմրագոյն թուերով «1606» հիմնադրութեան տարին կը ծանուցանէ: Դրան կամարին վրայ կայ տեսակ մը մատուռ կամ խորան, ուր կը մտցուի աշտարակին քովն շինուած խղիսը-

ջաձեւ սանդղով մը՝ քարեղէն նեցուկներու  
 վրայ հաստատուած անցքէ մը (որ հիմայ միայն  
 երեք կտոր մայր փայտէ կազմուած է:) Այս  
 մատրան վրայ կայ դիտանոց մը, որ ամենագե-  
 ղեցիկ տեսք ունի քաղաքին վրայ, եւ շատ աւելի  
 հեռու՝ արեւելք եւ արեւմուտք: Այս դիտա-  
 նոցէն կը մտցուի աշտարակին շինութեան ժա-  
 մանակ վախճանի մը համար պատին մէջ շի-  
 շինուած խորունկ եւ անդուռն այր մը: Մատրան  
 դրան քով կան գրեթէ երկու մեղր հեռու ու-  
 րիշ երկու քարեղէն գոնամարդակներ, որոնք՝ ու-  
 րիշ դուռ մ'ալ շինելու սահմանեալ էին ան-  
 շուշտ. այս գոնամարդակներու վարի ծայրն  
 ծաղկենկար քանդակեալ են՝ նման դրան կա-  
 մարին կոփածոյ քարին: Այս երկու գոնամար-  
 դակներու անջրպետն ամուր պատով փակուած  
 է, եւ ամբողջն այնպէս ծեփուած, որ մարդ հա-  
 զիւ կը նշմարէ պատի վրայի այս գոնամարդակ-  
 ները: Այս որմով փակեալ դրան ինչ բանի  
 ծառայելն անմեկնելի է, վասն զի այս փակ  
 դուռն մատուռը չի տանիր. մատրան մէջ նոյն  
 տեղն դրան հետք մը չկայ: Կարելի է որ այն  
 դրան ետեւն, որ աշտարակին եկեղեցւոյ կողման  
 անկեան վրայ կ'երեւայ, գաղտնի սենեակ մ'ըւ-  
 լայ, ուր թանկագին իրեր պահուած ըլլան, եւ  
 այս սենեկի դուռն ամուր պատով փակած ըլլան,  
 չնշմարուելու չափ ծեփուած, եւ նաեւ այս դրան  
 առջեւ գտնուող անցքը բարձող քարեղէն նե-  
 ցուկներն կոտրած ըլլան այն սենեկին դոյութեան  
 ամէն հետքը ջնջելու համար:

Վերջապէս Եկեղեցւոյ ընդարձակ գաւթին  
մէջն է մեծ ու գեղեցիկ Եկեղեցին Ս. Աւքսէնտ,  
եւ ասոր աւագ դռնէն ոչինչ հեռու՝ 10 քլաֆ-  
դէր խորունկ հին աղբիւր մը, որմէ Սուչավայի  
եւ շրջակայից ամենացուրտ ջուրը կը բղիսէ:

Ամբողջն շրջապատող որմոյն ներքին կողմն  
մինչեւ ցայսօր կ'երեւան ամրական զինուորաց  
բնակութեանց մնացորդներն <sup>86</sup>:

Պէտք է նաեւ յիշատակել՝ որ շէնքին ա-  
րեւմտեան պատը կը զարդարէ քարեղէն ոլորա-  
ձեւ կարմրագոյն պսակ մը:

Այս Եկեղեցեաց շինութեան հեղինակին  
եւ ժամանակին վրայ Հայոց եւ Ռոմանացւոց  
քով անմիաբան աւանդութիւններ կան, զոր  
հոս Համառօտիւ յառաջ կը բերենք, թէեւ  
պատմական արժէք չունենան:

Հայ աւանդութիւնն Ս. Աւքսէնտի Եկեղե-  
ցւոյն հիմնադիրը չի ճանչնար զԱկոբշին, այլ  
կ'աւանդէ թէ Երեք Եղբարք՝ Յակոբ, Աւքսէնտ  
եւ Գրիգոր 1606ին այս տեղը գնեցին, եւ Յա-  
կոբ շինեց Սքէյշ նայող կողման Ս. Յակոբայ  
նուիրեալ տնական մատուն, Աւքսէնտ՝ գաւթին  
մէջի Ս. Աւքսէնտի մեծ Եկեղեցին, եւ Գրիգոր՝  
դէպ ի քաղաք Հայող Ս. Գրիգոր Լուսաւորչի,  
Հայոց առաքելոյն, աշտարակի մատուռն <sup>87</sup>:

Տեղական Ռոմանացւոց աւանդութիւնն  
բոլորովին հակառակ է Հայոց աւանդութեան:  
Ռոմանացիք կ'աւանդեն թէ Ս. Յակոբայ Եկե-  
ղեցին յառաջագոյն ոռմանական-որթոդոքս Ե-  
կեղեցի էր Նորման Ս. Կուսի, Ս. Աւքսէնտի Եկե-

լեցին՝ հին Աւագ -ուրբաթ եկեղեցի էր, իսկ Ս. Գրիգորի աշտարակամատուոն մեծ աշտարակն էր ամրոցին։ Ի հաստատութիւն յառաջ կը բերեն որմերու վրայ որթողոքսական ըմբոնմամբ նկարուած հին նկարներն ու սրբոց պատկերները, որ տակաւին կ'երեւան, եւ Ատենիան Մեծին ժամանակի սովորական որմաղարդերն, ինչպէս՝ վարդ, ծաղիկ, նկարեալ եւ արծնեալ աղիւս, քարեղին ոլորեալ պսակներ, որպիսիք ցայսօր ամէն նոյնպիսի շինուածոց վրայ կ'երեւան։ Դարձեալ կ'ըսուի՝ որ այս եկեղեցիք երբ փլչելու վրայ էին, Մոլտաւիոյ Թէոփիլոս մետրապոլիտին ժամանակ<sup>88</sup> ուրիշ երկու եկեղեցեաց հետ հարուստ Հայու մը ծախուեցաւ 600 տուքադի։ Հայք այս եկեղեցին նորոգեցին, եւ իրենց աստուածային պաշտամանց յարմարցուցին<sup>89</sup>։

Սակայն Զամբայի Ս. Աւքսենտ եկեղեցւոյն մէջ մինչեւ ցայսօր կեցող Ակոբշինի տապանաքարին՝ արձանագրութիւնն երկու աւանդութիւնքն ալ անհիմն կը ցուցընէ։

Յամին 1569 Լուպլինի պետական համագումար ժողովի Լեհաստանի ամէն ոչ - կաթողիկեայ բնակիչներն արտաքսեց, որով Լեհաստանի արեւելեան Հայք մերժուեցան. ասոնք անկէ Մոլտաւիա գաղթեցին եւ Սուչավա եւ այլքաղաքներ հաստատուեցան, ուր ամենուրեք լաւընդունելութիւն գտան<sup>90</sup>։

Պոկտան Դ. Մոլտաւիոյ իշխանին ժամանակ, (1568—1572) որ էր որդի Աղքանդր Լաբուշնեանու Վոյվոյտայի, Մոլտաւիոյ Հայոց վե-

Ճակն վերստին վատթարեցաւ։ Պոկտան իշխանն Աբհաստանի ազնուական բաղմաթիւ ընտանեաց հետ խնամեցած էր, Աբհարն իւր երկիրն բերած եւ նոյն իսկ պետական մեծամեծ պաշտօններ անոնց յանձնած։ Ընդոծին Պօյարներն սկսան զինք յանդիմանել, որ որթողոքսութենէ ելլել եւ լատին եկեղեցւոյ անցնիլ կ'ուղէ։ Պոկտան այս անհաճոյ յանդիմանութենէն աղատելու եւ որթողոքս եկեղեցւոյ վրայ իւր ունեցած եռանդը ցուցընելու համար՝ սկսաւ յամին 1570<sup>91</sup> հալածել տեղաբնակ Հայերն, վասն զի ասոնք կ'ընդդիմանային զիրենք որթողոքսութեան դարձընելու փորձերուն<sup>92</sup>, եւ վերջապէս զասոնք երկրէն մերժեց<sup>93</sup>։

Թէեւ այսչափ հալածանք կրեցին Հայք, սակայն կ'երեւայ թէ — հաւանականաբար իրենց հարստութեամբը — շատ մեծ աղղեցութիւն ունէին երկրին մէջ. վասն զի նոյն Պոկտանին յաջորդեց Մոլտաւիոյ գահին վրայ Հայու մը Հայ կնոջն՝<sup>94</sup> Սրբուհւոյն եւ Սղեֆանիցա (Թումշա 1563—1564) իշխանին ալօրինաւոր զաւակն Յովհաննէս Անդութն (1572—1574), որ իւր Հայ ծագման պատճառաւ՝ Յովհաննէս Հայ,<sup>95</sup> կը կոչուի։

Յամին 1582, Եանդուլ (Յովհ. Բ) Ապսոնիացի իշխանին ժամանակ, (1579—1582) որ Պետրոս Ռարէշ իշխանին եւ Վայս Եօրկին Թրասիլվանիացի-Ապսոնիացի կնոջն ալօրինաւոր որդին էր, Մոլտաւիոյ արեւելեան Հայ եպիսկոպոսն Յովհաննէս Յունանեան<sup>96</sup>, որուն աթոռն

Սուչավա էր, Լեմպէրկ կոչուեցաւ, նոյն տեղւոյ  
արեւելեան հայ եպիսկոպոսական աթոռը նըս-  
տելու, վասն զի Լեմպէրկի բարսումաս (Պար-  
սամ) Պոկտանովիչ աթոռէն հրաժարած էր<sup>97</sup>:  
Բարսումաս Պոկտանովիչ անոր համար աթոռէն  
հրաժարիլ ուղեց — կամ աւելի՝ Լեհացմէ առ  
այն ստիպեցաւ, — վասն զի Լեհաց բաղձանաց  
համեմատ՝ հին արեւելեան հաւատքին յամա-  
ռութեամբ յարեալ Լեհահայերն<sup>98</sup> կաթողի-  
կէականութեան դարձընել թէեւ աշխատեցաւ,  
բայց իւր Երեքամեայ եպիսկոպոսութեան ժամա-  
նակ (1579—1582)<sup>99</sup> չկրցաւ յաջողցընել<sup>100</sup>:

Աղմլալի ատեններն մեզ արդէն ծանօթ  
Տրական Տանովաքն Սուչավայէն Լեհաստան փա-  
խաւ, եւ այնուհետեւ Լեմպէրկ իւր բնակու-  
թիւնն հաստատեց, որով Մոլտաւիոյ իշխաններն  
անոր ի մասնաւորի Իցքանիի քով ունեցած ա-  
մէն կալուածներն, ուր այսօրս Ա. Աստուածածի  
որթողոքս Եկեղեցին կայ, իբրեւ անտէր ստա-  
ցուածք յարքունիս գրաւեցին: Սակայն Տրականի  
մահուանէն ետեւ՝ իւր որդին Պոկտան մէջտեղ  
ելաւ եւ Երեմիա Մովիլա իշխանին առջեւ դատ  
բացաւ եւ ետ պահանջեց իւր հայրենի ստա-  
ցուածքն, որուն իբրեւ վկայ կոչեց ծերունի Ռո-  
մանիացիներ եւ Հայեր, որով յիշեալ իշխանն  
յամին 1597 Յունր. 22ին տուած վաւերա-  
գրով հայրենի ստացուածքն անոր ետ տուաւ  
եւ նոյնն հաստատեց<sup>101</sup>:

Հայք արեւելքի վահառաց փոխագրու-  
թեան շատ շահաբեր գործոյն պարապելով՝

շատ մեծ հարստութիւն ձեռք բերին. իբրեւ օրինակ կ'ուզենք հոս անցողակի յիշել Լեմպէրկցի հարուստ վաճառականն՝ զխաչատուր (Քրիստոֆ) Աւետիք Պեռնաթովիչ († 1671), որ կրցաւ Լեհաստանի Վլատիսլաւ Դ թագաւորին 300.000 տուքադի այն ժամանակի համար ահագին գումարը փոխ տալ<sup>102</sup>:

Սուչավայի Հայոց աւանդութեան համեմատ՝ Ախմէսն (Շիմա) անուն Հայ մը 1600ին<sup>103</sup>, Երեմիա Մոհիլաւ (1596—1606) Մոլտաւիոյ իշխանին ժամանակ, Սուչավայի Ս. Աքան Շերուն<sup>104</sup> (Ճերունոյ) նուիրեալ Հայ Եկեղեցին շինած է: Այս Եկեղեցին Սուչավայի մէջ “Կարմրաշտարակ Եկեղեցի”, անուամբ ծանօթ է, վասն զի զանգակատան աշտարակն մինչեւ վերջին ատեններ կարմիր ներկուած էր. այժմ թէ Եկեղեցին եւ թէ աշտարակը թիթղամբ դրուագեալ է, եւ միայն աշտարակին ծայրը կարմիր մնացած է: Մինչեւ վերջին ատեններ Հայոց գերեղմաննոցն այս Եկեղեցւոյն քովի էր, որ այժմ ասկէ ոչինչ Հեռու՝ Զամքայի դաշտերուն վրայ ուազմամթերանոցին քով փոխազրուած է: Այս Եկեղեցւոյն մէջ կը մատուցուին ննջեցելոց պատարագներ, եւ բաց անկէ՝ ամէն մեծ տօներու յաջորդ օրն կանոնաւորապէս պատարագ կը մատուցուի: Այս Եկեղեցին ունի տեսակ մը պատկերաց րմբ, եւ բաց անկէ՝ թանկագին վարագոյր մը, վրան Ս. Գրոց պատկերներ բանուած, որոց արձանագրութիւնն է. “Յիշատակ է վարագոյրս Գրիգորի որդուն աստուածասէր եւ սիւ-

ըելի Յոհաննու եւ ծնողաց իւրոց, յերկրին Պուղ-  
տանաց, ի Սեչով ընդ Հովհաննեաւ Ա. Խաչ Եկե-  
ղեցուն, գրեցաւ ձեռամբ Յակոբ չնչին Երեց-  
փոխին, Թ. Հ. ՌՄՖ. (= 1761:) Այս Եկե-  
ղեցւոյն մէջ կայ Նաեւ Եկեղեցւոյ երից սուրբ  
Վարդապետաց մէկ պատկերն, 1810ին նկա-  
րուած, ոռմանական արձանագրութեամբ: Եկե-  
ղեցւոյ յատակը ծածկած են բաղմաթիւ տապա-  
նաքարեր՝ արձանագրութեամբ, որոնց միայն  
մէկ քանին ընթեռնլի է:

Կայ Եկեղեցւոյն արեւմտեան գաւիթը  
կայ տապանաքար մը, Հետեւեալ արձանագրու-  
թեամբ. “Այս է տապան Հանգստեան Խային  
եւ Մուղալին, որ է գուստը եւ որդի տէր Ան-  
տոնի. Հանկեաւ թվ. ՌԿ(Է) օգոստոսի օրն  
Բշաբդի. (= 1618):

Ցամին 1622 էջմիածնի<sup>105</sup> Հայ պատրիարքն  
Մելքիսեդեկ իւր Հայրենիքէն փախաւ, իւր Եղ-  
բօրորդին զԱհակ իրեն յաջորդ ձեռնադրելէն  
ետեւ, վասն զի Պարսից Շահ Աբաս թագաւորին  
պահանջած 2000 տոքադ հարկն չէր կրնար

---

\* Ըստ Բժշկեանի, (Ծանապարհորդութիւն., Աւ-  
նետ. 1830, էջ 192,) իսկ գերմ. թարգմանութեան մէջ  
է “Այս է տապան Հանգստեան Խայեայ Մուղալեան,  
որ է գուստը տէր Անտոնի եւ Մուղալինայ, օրն Բշաբ-  
դի ՌԿ:,”

վճարել, եւ Շահն ալ ասոր աթոռանիստ տեղին կործանած էր: Մելքիսեդեկ Լեհաստան եկաւ բնակեցաւ, ուր Մեսրոպ եպիսկոպոսին մահուանէն ետեւ՝ քանի մը տարի Լեմպէրկի եպիսկոպոսական աթոռը նստաւ, բայց յետոյ հրաժարեցաւ եւ բոտոլսքի-կամենից գնաց, ուր եւ յամին 1627, Մարտ 18ին վախճանեցաւ<sup>106</sup>:

Արդյամին 1627<sup>107</sup> Յայտնութեան առաջին հինգաբթին Մելքիսեդեկ՝ հայրենի արեւելեան հայ հաւատքին յամառութեամբ յարեալ Լեմպէրկի հայ հասարակութեան կամաց հակառակ, Լեմպէրկի Հայոց եպիսկոպոս ձեռնադրեց զնիկողայոս Թորոսեվիչ հայ քահանայն, որ դէպ ի կաթողիկէ եկեղեցի միտելուն համար քաղաքային խորհրդանոցէն կը պաշտպանուէր: Մելքիսեդեկ զինք իւր յաջորդը կարգեց եւ անոր իրաւաբանութեան ենթարկեց Լեհաստանի, Մոլտաւիոյ եւ Վալաքիոյ բովանդակ Հայերը<sup>108</sup>:

Բայց այս ապօրինաւոր ձեռնադրութեամբ պատրիարքն մեծամեծ խորվութեանց եւ Լեմպէրկի մեծապէս ծաղկեալ հայ գաղթականութեան անկման հիմը դրաւ. վասն զի Թորոսեվիչ եպիսկոպոսն Յիսուսեան կրօնաւորաց հետմիացած՝ ջանաց պնդութեամբ նոյն գաղթականութիւննի կաթողիկէականութիւն դարձընել<sup>109</sup>: Այս միութեան անխոհեմ փորձերն ձանձրանալի եւ անհաճոյ դատեր յառաջ բերին, որոյ վերջն եղաւ՝ որովհետեւ ինդիրն ի կողմն եպիսկոպոսին վճռեցաւ, Լեմպէրկի Հայոց մեծագոյն մասին ի

Մոլոտիա գաղթելն<sup>110</sup>, այնպէս որ 1652ին Լեմպէրկի այնչափ բաղմաթիւ եւ ծաղկեալ հայ գաղթականութենէն հազիւ 100 տուն մնաց Լեմպէրկ:<sup>111</sup>

Բնականաբար Թորոսեվիչ զհայս դարձը նելու ցուցած եռանդանն համար Ռւբբանոս Էքահանայապետէն իրեն եւ յաջորդացը համար Արքեպիսկոպոս տիտղոսն ընդունեցաւ<sup>112</sup>, բայց այս իրեն քիչ օգնեց, վասն զի Լեմպէրկի հայ հասարակութիւնն քայլայած ու ցրուած էր եւ ինքն էր հովիւ մը, թէեւ ոչ՝ բոլորովին առանց հօտի, սակայն գէթ շատ սակաւ ոչխարաց:

Յամին 1649, Վասիլ Լուբուլ (Ալպանիդուլ, 1634—1653) իշխանին ժամանակ, Հայք Սուչավայի Մետրապոլին տպարանին մէջ Աւետարան մը տպագրեցին՝ իրենց Մինաս Եպիսկոպոսին հսկողութեան տակ<sup>113</sup>:

Նաեւ Սէրէթ քաղաքը շատ Հայք կային. այսպէս 1653ին Վուկէյցի անուամբ Հայ մը նոյն քաղաքին մէջ տուն մը եւ խանութ ունէր, բայց քիչ ետքն ստացուածքն ու քաղաքը թողուց: Այս ստացուածքներն անցան յետոյ Ռատառուցի Քալիսդրու Եպիսկոպոսին, եւ յետոյ Փուդնա վանքին: Զայս հաստատեց 1756ին Ապր. 17ին Կոստանդին Անհան Ռաքովիցա իշխանն (1753—1756), եւ նոյն վանքին տուաւ նաեւ մաքսէ աղատութիւն, եւ նոյն խանութին մէջ ըմպելիք ծախելու իրաւունք՝ աղատ բոլորովին հարկէ<sup>114</sup>:

Յամին 1654<sup>115</sup>, ուստի Գէորգ Ստեփիան Մոլոտիոյ իշխանին ժամանակ (1653—1658),

Երբ Քողաքներու յաճախակի յարձակմանց  
պատճառաւ առուտուրը բոլորովին դադրած էր,  
Սդանիսլաւ Ռէվէրա Բողոքքի՝ Զապլոցիէ գիւ-  
ղին երկիրները. Սդանիսլաւ քաղաքին տրամա-  
դրութեան տակ ձգեց, եւ հրաւիրեց Հայերը,  
որ դան հոն բնակին։ Այն ժամանակ բազմաթիւ  
Մոլտաւիացի եւ նաեւ Թրանսիլվանիացի Հայեր  
հոն դիմեցին, այն տեղ հաստատուեցան, եւ  
քիչ ետքը Մոլտաւիոյ բովանդակ արջառավա-  
ճառութիւնն ձեռք անցուցին<sup>116</sup>։

Գէորգ Տուգա Մոլտաւիոյ իշխանին եր-  
կրորդ գահակալութեան ժամանակ, (1669—  
1672) Մոլտաւիացի, մանաւանդ Սուչավացի  
բազմաթիւ Հայեր առաջնորդութեամբ իրենց  
Պինաս Եպիսկոպոսին, որ 1649էն ի վեր ա-  
րեւելեան Հայոց Եպիսկոպոսն էր եւ ի Սուչավա  
կը նստէր<sup>117</sup>, Ելան գաղթեցին ըստ մասին ի Վե-  
հաստան, եւ ըստ մեծագոյն մասին իրենց Եպիս-  
կոպոսին Հետ դէալ ի Թրանսիլվանիա<sup>118</sup>։

Հայոց իրենց Եպիսկոպոսին Հետ այսպէս  
բազմութեամբ գաղթելուն պատճառն էր այն  
ժամանակի հարկերու սաստկութիւնը, բայց մա-  
նաւանդ 1671ին<sup>119</sup> Հոկտ. 29ին Սկայէլ Հըն-  
դուլ անուն անձի մը (որ շատ հաւանական է թէ  
Հայ մ'ըլլայ,) Պօյարներու նիւթած դաւաճա-  
նութեան Հայոց մասնակցելուն համար՝ իշխանէն  
կրած հալածանքն<sup>120</sup>։

Հայք ի սկզբան Քարբաղեան լեռներն ա-  
պաւինեցան. Եւ Երբ տեսան որ իշխանն իրենց  
կողմն շահիլ չկրցան, անցան Թրանսիլվանիոյ սահ-

մանը եւ Սէքլէրներու Պիոթրից քաղաքն հաստատուեցան։ Հոս Միքայէլ և Աբաֆի իշխանն (1661—1686) զիրենք ընդունեցաւ՝ երբ իրենք իրենց Մինաս Եպիսկոպոսին հետ խոստացան լատին եկեղեցւոյ միութեան մէջ մտնել<sup>121</sup>։ Սակայն իրենց իրական եւ վերջնական միութիւնն եղաւ Աքսէնտ Վէրղիրէվսքի հայ քահանային ձեռօք, որ յատկապէս այս նպատակաւ Թրանսիլվանիա եկաւ, եւ համոզեց իւր այս աղդակիցներն որ չումայ հետ միանան, եւ իրենց Մինաս Եպիսկոպոսը Լէմալէրկ երթայ հոն հրապարակաւ դաւանութիւն տալու համար։ Մինաս 1686ին<sup>122</sup> Լէմալէրկ գնաց, եւ Բալլավիչինի Կարդինալին եւ հայկաթողիկեայ Վարդան Արքեպիսկոպոսին<sup>123</sup> առջեւ († 1715)<sup>124</sup> դաւանեցաւ լատին եկեղեցւոյ հաւատքն, եւ խոստացաւ նաեւ իւր աղդակիցները ապահովապէս համոզել նոյնն ընելու<sup>125</sup>։

Թրանսիլվանիոյ այս առաջին հայկաթողիկեայ Եպիսկոպոսն Մինաս՝ առաւ Պուղտանաց եւ Մոլտաւիոյ Եպիսկոպոսի տիտղոսն, բայց չկըրցաւ Երկայն ատեն վայելել, վասն զի նոյն տարին՝ 1686ին Լէմալէրկի մէջ վախճանեցաւ\*։ Յամին 1687 Փետր. 13ին՝ Եղիա Մէնտրուլ հայ աւագերիցուն ինդրանօք Լէմալէրկի հայ կաթողիկեայ արքեպիսկոպոսն՝ Վարդան Յունանեան նոյն միաբանասէր Աքսէնտ Վէրղիրէվսքի քահանան Թրանսիլվանիոյ Հայոց Եպիսկոպոսական փոխա-

\* Ոչ ի Լևմալէրկ, այլ Հունգարիոյ լերանց մէջ վախճանեցաւ իւր քաղաքը դառնալու ժամանակ։ Ստեփ. Ռոշլա, Ժմակզր. յամին 1686։ Ծ. Թ.

Նորդ (Vicar) և վարիչ (Administrator) անուանեց<sup>126</sup>:

Թշանսիլվանիոյ Հայք թէեւ լատին եկեղեցւոյ հետ միացան, սակայն այն ատեն ունէին տակաւին արեւելեան սովորութիւններ, այսպէս պատարագի մէջ իրենց արեւելեան պատրիարքը կը յիշէին, եւ ոչ՝ զբահանայապետն Հռոմայ, Շննդեան եւ Յայտնութեան տօնը միեւնոյն օրը կը տօնէին, նաեւ տղոց Հաղորդութիւն կուտային<sup>127</sup>, եւ վերջապէս կուսանաց միայն տարին երեք անգամ եկեղեցի երթալ թոյլ կուտային<sup>128</sup>:

Մինաս եպիսկոպոսին Սուչավայէն մէկնելէն ետեւ, Լատինք աշխատեցան, որ Մոլտաւիոյ Հայ եպիսկոպոս մը դնեն, թէեւ միայն անուամբ, եւ այսպէս 1669 ին կը գտնենք Յովհաննէս Քէրէմովիչ անուն Մոլտաւիոյ եպիսկոպոս մը եւ Լեմպէրկի Արքեպիսկոպոսին տեղակալ<sup>129</sup>: Թէ այս եպիսկոպոսն իրօք միայն անուամբ էր, կը տեսնուի Տ. Լուդովիկոս-Մարիամ Բինտու (Յիսուսեան) կրօնաւորին 1669 Ապր. 1 ին գրածէն<sup>130</sup>, որ Հայերն դարձընելու համար Մոլտաւիա զրկուած էր. ասիկայ կը յիշէ՝ որ այն ժամանակի Յակոբ Կաթողիկոսէն ձեռնադրեալ 50 ամեայ Սահակ եպիսկոպոսն Մոլտաւիոյ՝ 20 քահանայ ունէր իշխանութեանը տակ:

Բինտու նաեւ կարեւոր տեղեկութիւններ կուտայ Մոլտաւիոյ Հայ եկեղեցւոյն այն ժամանակի վիճակին վրայ. վասն զի կ'աւանդէ՝ թէ Եաշ իշխանական մայրաքաղաքին Հայերն երկու եկեղեցի, Կալացի, Սէրէթի<sup>131</sup>, Հոթինի եւ

Պոթուշանի Հայերն, մէջ մէկ եւ Սուչավայի Հայերն վանք մը եւ երկու եկեղեցին ունին<sup>132</sup>:

Հօրն Բինտուի այս տեղեկութիւններէն կ'երեւայ, որ Հռոմէական եկեղեցին Լիհաստանի եւ Մոլտաւիոյ Հայոց դարձին շատ կ'աշխատէր, որ մասին — ինչպէս քիչ ետքը պիտի երեւայ — մինչեւ մը ժամանակները կ'աշխատի:

Յովհաննէս Գ. Սոպիեսքի Լեհաց թագաւորին Տաճկաց դէմ վարած պատերազմին ժամանակ, եւ երբ Մոլտաւիոյ իշխեցին՝ Ստեփան Բեղրիչէլբու, (1672—1674) Տիմիղրաշքու Քանդաքուղին (1674—1676) եւ Կոստանդին Քանդէմիր (1685—1691), Մոլտաւիոյ բնակիչներէն շատերը փախան, եւ երբ Լեհերն յամին 1675 Հոկտ. 15ին եւ յետոյ յամին 1686 Հոկտեմբերին<sup>133</sup> Սուչավա քաղաքն այրացաւեր ըրին, քաղաքին ամէն բնակիչներն՝ նաեւ Հայք փախան, այնպէս որ Լեհք երբ ներս մտան, հոն մի միայն անձ մը գտան Դուրքուլէց անուամբ<sup>134</sup>:

Ծմիտ իւր Յիշատակարանաց 187<sup>7</sup> իջին մէջ կը պատմէ՝ թէ Սոպիեսքի յամին 1686 Հոկտ.ին իւր աւերիչ արշաւանքէն դարձած ժամանակ՝ անցնելով Մոլտաւիոյ մէջէն, Սուչավա 14 օր կեցաւ մինչեւ որ կայսերական օդնական գունդն հասնի, եւ այս միջոցին այն ժամանակի մի միակ<sup>135</sup> ամրութիւնն՝ զջամքա հողարլով ամրացուց, որ մինչեւ ցայսօր կը կենայ: Բայց այս պարագայն անոր համար չի կրնար ճիշդ ըլլալ, որ Սոպիեսքին ասով այս ամրութիւնն իրեն դէմ զօրացուցած կ'ըլլայ: Բայց ստոյգ է որ Սո-

պիեսքիի գունդն յամին 1691 աշնան այս հո-  
ղաբլուրն վար առաւ, երբ երրորդ անգամ Մոլ-  
տաւիա արշաւեց, շատ քաղաքներ ու գիւղեր  
աւար առաւ, եւ աշնան ետ գառնալով՝ ի Նէ-  
ամց, ի Սուչավա հայ վանքին մէջ, ի Քըմբու-  
լունկ, Հանկուլ, Սէքուլ եւ Ակաբիա ամրական-  
ներ թողուց:

Զամբայի լեհական ամրոցն (Հայոց վանքն)  
Կոստանդին Քանդէմիր իշխանին յարձակումնե-  
րէն շատ բան կրեց, եւ որպէս զի ամրականք այս  
իշխանին գէմ իրենք զիրենք առաւել եւս պաշտ-  
պանեն ամրոցին հարաւակողման պատերը նորո-  
գեցին, որ ցայսօր կ'երեւայ, եւ շրջապատեցին  
ամբողջն հողաբլով, որ ցայսօր կեցած է: Զամ-  
բայի եւ վերոյիշեալ ամրութեանց ամրական-  
ները նոյն տեղերէն մեկնեցան Քարլովիցի խա-  
ղաղութենէն ետեւ, յամին 1699 Յնր. 26<sup>136</sup>:

Յամին 1690 Հոկտ. 3, ուստի վերոյիշեալ  
Կոստանդին Քանդէմիր՝ Մոլտաւիոյ իշխանին ժա-  
մանակ, Աղեքսանդր և Քահանայապետն հաս-  
տատեց զԱքսէնդ Վէրզիրէվսքի, զոր Լեմպէրկի  
հայ-կաթողիկեայ Արքեպիսկոպոսն Վարդան  
Յունանեան յամին 1687 Փետր. 13ին Թրան-  
սիլվանիոյ եւ Մոլտաւիոյ Հայոց Եպիսկոպոսական  
փոխանորդ եւ տեղապահ անուանած էր: Վէր-  
զիրէվսքի նոյն Արքեպիսկոպոսէն յամին 1691  
Յուլ. 30ին Լեմպէրկի մէջ Եպիսկոպոս ձեռնա-  
դրեցաւ<sup>137</sup>, եւ ձեռնադրութեան ներկայ գտնու-  
եցաւ Մոլտաւիոյ հայ աւագերէցն՝ Եղիա Մըն-  
տրուլ Սուչավացին, որ եւ հոն հոռմէական հաւ-

ատոյ դաւանութիւն տուաւ, զոր արդէն յառաջադոյն տուած էր կարդինալ կանգելմոսի առջեւի վարշաւա, ուր ուրիշ ութը նշանաւոր եկեղեցականաց հետ գացած էր միութեան դաւանութիւնը տալու<sup>138</sup>:

Սակայն Վէրդիրէվսքի Եպիսկոպոսն ձախորդութիւն ունեցաւ, վասն զի յամին 1697 Պիսթրիցի առման ժամանակ Տաճիկներէն գերի բռնուեցաւ, եւ հազիւ Քարլովիցի Խաղաղութենէն ետեւ յամին 1699 ազատ թողուեցաւ: Վէրդիրէվսքի մեռաւ յամին 1715 ի Վիեննա<sup>139</sup>:

Սուչավայի ստորագրութիւն մը, 1693ին լատին լեզուաւ գրուած<sup>140</sup>, կ'ըսէ. «Սուչավայի Հայոց թիւն տղոց հետ մէկտեղ 3000 է, ունին 4 եկեղեցի, որոնցմէ 3ը ժողովրդապետական եկեղեցի է. եկեղեցիք են Ս. Երրորդութիւն, Ս. Խաչ, Ս. Սիմեոն: Այս իրաքանչիւր եկեղեցեաց ժողովրդապետներն 150 ընտանիքէ կը հոգացուին: Հայ Եպիսկոպոսը քաղաքէն դուրս կը բնակի (Զամքա): Սուչավայի Հարաւային կողմը քառորդ մղոն հեռու կայ կուսաստան մը<sup>141</sup>, որուն եկամուտքէն Խաղաղութեան ժամանակ 40 կոյս եւ այրի ի միասին մէջը կ'ապրին: Ամէնքը կ'ապրին ըստ հին սովորութեանց՝ առանց պարտաւորիչ կանոն կամ իրական ուխտ ունենալու, բայց ամենայն ջերմեռանդութեամբ եւ համեստութեամբ:<sup>142</sup>

Կոստանդին Տուքա Մոլտաւիոյ իշխանին ժամանակ (1691—1696) Հայ-կաթողիկեայ Քորեպիսկոպոսն Աստուածատուր Կերսէսեան<sup>142</sup>,

Եպիսկոպոս Տրայանուպոլսոյ ի կողմանս անհաւատից (in partibus infidelium), թղթեր առած Լէոբոլտ Ա. Կայսրմէ, եւ Լեհաց Օգոստոս Բ. Թագաւորէն եւ Առաքելական Աթոռէն, որ ամենայն կերպով կը ջանար Մոլտաւիոյ Հայերն ի միութիւն բերել, ուղեւորեցաւ Մոլտաւիա առ Իշխանն, — Հաւանականաբար այն ժամանակ կ'իշխէր Անդիոյ Քանդէմիր Իշխանն (1696—1701), որ այնչափ Հաւանական կ'երեւայ, որչափ Օգոստոս Բ. Հաղիւ 1697ին Յունիս 27ին<sup>143</sup>, Սոպիեսքիի 1696ին Յունիս 17ին վախճանելէն ետեւ, Լեհաց թագաւոր եղաւ — : Ներսէսեանի դիտաւորութիւնն էր Իշխանէն Հրաման առնուլ՝ որ Մոլտաւիոյ արեւելեան Հայ եկեղեցիները Լեմպէրկի կաթողիկեայ Հայ Արքեպիսկոպոսին իրաւաբանութեան ենթարկուին. բայց այս չյաջողեցաւ իրեն:

Յամին 1704, Մոլտաւիոյ Միքայէլ Ռաքովիցա իշխանին ժամանակ (1703—1705) Սուչավայի Հայ Հասարակութիւնն աճեցաւ, երբ Թրանսիլվանիոյ Եղիսաբեթոպոլիս (Պաշպալով) քաղաքէն Հայեր Սուչավա գաղթեցին, վասն զի Թրանսիլվանիոյ Իշխանն Փրանկիսկոս Բ. Ռաքոսի Հայոց ստացուածքներն յափշտակել եւ տներնին այրել Հրամայեց, Հայոց իրենց կայսեր Հաւատարիմ մնալուն Համար<sup>144</sup>:

1707ին Մարտ 10ին Լեմպէրկցի Հարուստ Հայն՝ Գոմինիկ<sup>145</sup> Պոկտանովիչ 300 լեհական ֆլորին կտակեց Սուչավայի Ա. Աստուածածնի Հայ եկեղեցւոյն (Հաճկատար) նորոգութեան

Համար, զոր իւր նախահաւն Տրական Տանովաք շինած էր, եւ որ թշնամեաց յաճախ յարձակմամբն շատ վեասուած էր<sup>146</sup>:

Յամին 1762 Հայ մը ծախեց իւր Երկիրներն, որ Քողմանի շրջանակին մեջ էր, Քրիստիանի զօրապետին՝ Փիլիպպինի (Prilipeze) գերմանացի գաղթականաց Համար<sup>147</sup>. սակայն այս գաղթականութիւնն չկրցաւ այս Երկիրները ձեռք բերել, մանաւանդ թէ գրաւականն ալ կորսնցուց, վասն զի Հաւանօրէն ծախողն Երկրին բուն տէրը չէր այլ վարձակալը, եւ Հետեւաբար ծախելու իրաւունք չունէր:

Երբ աւստրիական բանակը գուբովինացրաւեց, ֆոն Սբէնի զօրապետն 1775ին միայն 58 Հայ<sup>148</sup>, 2 Հայ քահանայ եւ 1 սարկաւագ գտաւ<sup>149</sup>. իսկ Կարոլոս Ֆրայհէր ֆոն Էնցէնպէրկ, որ 1778 Ապրիլէն մինչեւ 1786 Հոկտ. նոյն Երկիրը կառավարեց<sup>150</sup>, 200 Հայ ու յոյն կալուածատէրներ գտաւ, մեծ եւ Հարուստ մասն Սուչավա քաղաքը կը բնակէին, ուր 1778—1779 գրեթէ 60 փայտաշէն տուն շինել տուին:

Էնցէնպէրկ զօրապետն յետոյ Սուչավայի մեջ 118 Հայ ընտանիք գտաւ<sup>151</sup>: Էնցէնպէրկի վարչութեան ատեն Հայք ստոյգ 200 Հոգիէ աւելի էին, վասն զի իւր գտած 118 ընտանեաց իւրաքանչիւրն եթէ միայն 3 Հոգիէ բաղկանար, որ ստուգիւ շատ նուազ Հաշուուած է, Սուչավացի Հայերն 350 եւ թերեւս աւելի կ'ըլլան: Թէ գուբովինայի գրաւման ժամանակ նոյն տեղ աւելի էին թուով, քան որչափ պաշտօնապէս կը

Հաշուուէր, յայտնի է նաեւ Շլէօցէրի թղթակցութենէն<sup>152</sup>, ուր կը կարդանք թէ 1779 ին Սուչավա 131 հայ ընտանիք կը բնակէին:

Այն ժամանակի Հայոց մէջ ի մասնաւորի կը յիշուի Սուչավացի հարուստ վաճառական մը<sup>153</sup>, Յովհաննէս Քարլի, որ ամէն տարի 3000 ֆլորինէ աւելի մաքս կը վճարէր<sup>154</sup>, եւ Սոլքավանքին պատկանեալ Եակորեշտի կալուածներու կէսը կը վարձէր, որ Մոլտաւացի Սէքլէրներու գաղթականութեան սահմանեալ էր<sup>155</sup>, եւ որ “Գրայշէր” աղնուականութեան աստիճանին ամբարձուած էր՝ Պուքովինայի արեւելեան Հայերն հոռմեական եկեղեցւոյ միաբանութեան բերելու օգնելու համար:

Պուքովինայի գրաւման ժամանակ Գրիգոր Փռունգուլ անուամը հայ մը կար՝ որ Պուքովինայի դատաւոր էր. ասոնց որդիքն Յարութիւն, Պուկաս եւ Խաչերէս (Cirste) 1790 ին իրենց մոլտաւեան աղնուականութեան հաստատութիւնն ընդունեցան:

Յետոյ Թրանսիլվանիայէն շատ Հայեր եկան Պուքովինա, եւ ծանուցին որ Սուչավա կը հաստատուին եւ տուն կը շինեն, եթէ Սուչավայի բերդերու աւերակներէն իրենց ձրի քար տրուի<sup>156</sup>: Դժբախտաբար իրենց խնդիրքը կատարուեցաւ ի վեաս պատմական յիշատակարանաց<sup>157</sup>:

Բերդին աւերակներուն քարերէն Հայք տներ շինեցին, որոնք Սուչավայի Հայոց թաղին մէջ ցայսօր կ'երեւան՝ մոլտաւական ոճով դաւթին մէջտեղը գիւղական շէնքերու նման քարե-

Ղէն տներ։ Պարոն Քաբրի քաղաքին մէջտեղը  
նոյն քարերով շինեց այն մէծ շէնքն որ այսօր  
Hôtel Langer կը կոչուի<sup>158</sup>, որուն մառանը մէկ  
դստիկոն բարձր է<sup>159</sup>։ Այսպիսի դստիկոնաչափ  
բարձր միջինդարեան մառաններ, որոնց վրայ եր-  
բեմն Մոլտաւիոյ իշխանաց պալատը կար, կան  
Hôtel Langer էն 50 քայլ հարաւակողմն եղող  
տան տակ, որ երբեմն Hôtel de Moldavie կը կո-  
չուէր, նոյնպէս այն մէկ դստիկոն տան տակը, որ  
արեւելեան-յունական բարձրագոյն գիմնասիո-  
նին քով եւ Ս. Դեմետրիոս եկեղեցւոյն դիմացն  
է<sup>160</sup>։ Տեղական բոմանական աւանդութիւնը կ'ըսէ՝  
թէ այս վերջին մառանն թէ Hôtel Langerի եւ  
թէ Hôtel de Moldavieի մառաններուն հետ յա-  
րաբերութեան մէջ է, եւ թէ՝ գլխաւոր փողո-  
ցին եւ Ս. Դեմետրիոս եկեղեցւոյ տակէն անց-  
նելով՝ կ'երթայ տեղ մը Սուչավա գետին մէջ  
կը հանէ։ Այսպիսի գետնափոր, կոփածոյ քարե-  
շինուած եւ քարայատակ հին մառանի մը բե-  
րանն կայ ցայժմ Հայոց ժողովրդապետական  
եկեղեցւոյն եւ Landwehr զինուորանոցին մօտ՝  
Միքայէլ Աբրահամ Սուչավացւոյն պարտիզին  
մէջ։

Յամին 1776 Լեմպէրկցի հայ վաճառա-  
կանն Նիկորովիչ<sup>161</sup> առաջարկեց Տաճկաստանէն  
եւ Մոլտաւիոյ Պոթուշան քաղաքէն շատ հայ  
ընտանիքներ Պուքովինա եւ ի Սուչավա գաղ-  
թական բերել այն պայմանաւ՝ որ Սուչավա քա-  
ղաքն վաճառականական ազատ քաղաք ըլլայ,  
ինչպէս Կալիցիոյ Պրոտի քաղաքը, զոր Յովսէփ

Բ կայսրն 1786ին յանձն առաւ<sup>162</sup>: Կ'երեւայ թէ Տաճկաստանի կողմանէ գժուարութիւնք եւ լած են այս խնդիրն գործադրելու:

Յամին 1781 Սուչավա հազիւ 129 հայ ընտանիք<sup>163</sup> եւ յամին 1786՝ 114 ընտանիք<sup>164</sup> կային: Սակայն 1802ին շատցան հայ ընտանիք մինչեւ 205 ընտանիք 965 հոգւով<sup>165</sup>: Յամին 1820 Սուչավա կար 200 հայ տուն<sup>166</sup>, ուրեմն կրնանիք 200 ընտանիքէ աւելի համարիլ: 1825ին Սուչավա կային 250, յամին 1857 նոյն իսկ 530<sup>167</sup> եւ այսօրս գրեթէ 300 հայ ընտանիք 1200 հոգւով:

Միաբանութեան աւանդական ճիգը Մոլտաւիոյ արեւելեան Հայոց վրայ նաեւ այն ատեն եռանդեամբ գործադրուեցաւ, երբ Պուքովինա Աւստրիական կայսրութեան անցաւ, եւ Յովուէփ Բ կայսեր բաղձանաց համեմատ<sup>168</sup> յաճախ առաքեալներ ղրկուեցան Սուչավայի Հայոց:

Այս վախճանաւ նախ Քրիստափոր Քորպուլի հայ-կաթողիկեայ վարդապետն եւ Թրանսիլվանիոյ ժողովրդապետն 1782ին Սուչավա ղրկուեցաւ, ուր եւ հասաւ 1782 Մայիս 10ին<sup>169</sup>, եւ սկսաւ աշխատիլ Հայերը դարձընելու: Կ'երեւայ թէ իւր արդիւնքն եղաւ ոչինչ. եւ այս փորձերն կայսեր հրամանաւ 1783 Յունիս 4ին՝ թէեւ առ ժամն՝ ի կախ թողուեցաւ<sup>170</sup>:

Յամին 1796 այս փորձեր կրկնուեցան, վասն զի Սուչավայի Հայոց ղրկուեցաւ հայ-կաթողիկեայ վարդապետն Յովուէփ Մոշորոյ<sup>171</sup> — որուն տնէն ցայսօր Չեռնովից կայ ընտանիք մը.

— սակայն հաւանականաբար Քորպուլիի պէս  
ուազ արդեամբ:

Կ'երեւայ թէ այնուհետեւ այս փորձերէն  
ձեռնթափ եղան, մինչեւ որ 1828ին բարձրա-  
գոյն հրամանաւ վերստին նոյնին ձեռնարկուե-  
ցաւ. այս ժամանակ Հ. Պողոս Ա. Յովեանեան  
Վիեննայէն ղրկուեցաւ Սուչավա, որ հայերէն  
լեզուաւ կը յորդորէր Հայերն ի միութիւն, բայց  
չկրցաւ արդիւնք մը յառաջ բերել<sup>172</sup>: «Նաեւ  
անօդուտ եղաւ Ամալէրկի հայ-կաթողիկեայ Ար-  
քեպիսկոպոսին՝ Սամուէլ Ստեփանովիչին Երկու  
անգամ ի Սուչավա Երմն եւ յաճախակի քա-  
րոզութիւնն, որ եւ Հայոց ժողովրդապետական  
եկեղեցւոյն մէջ Յովհաննէս Պոթուշան հայ ա-  
րեւելեան քահանային հետ և յՈրդւոյ յ  
յաւելուածին վրայ վիճեցաւ, եւ քահանայն ա-  
նոր այս միացընելու փորձին համար՝ հրապարա-  
կաւ անէծք կարդաց անոր վրայ: Այսպէս նաեւ  
անպտուղ մնացին յաջորդ առաքեալներուն եռան-  
գուն Ճիդ Երն, որպիսիք են՝ Ֆլորիան Միդուլսի  
1839ին, Խսակովիչ, Խգնատիոս Ստեփանովիչ<sup>173</sup>  
եւ այժմ Ա. Դաւիթովիչ:

Պուքովինայի գրաւման ժամանակ՝ որով-  
հետեւ Սուչավայի արեւելեան Հայք սեպհական  
եպիսկոպոս չունէին եւ ոչ ալ աւստրիական  
կայսրութեան մէկ Երկրին մէջ կար, Յովսէփ Բ  
կայսրն<sup>174</sup> Աստրախանի Յովսէփ Արղութեանց  
Արքեպիսկոպոսին խնդրանաց համեմատ՝ 1786  
Մարտ 15ին հրաման տուաւ, որ Պուքովինայի  
Հայք իրենց քահանայքը հայրենիքէն բերել

տան, կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքին իրաւաբանութեան տակ ըլլան, եւ ասոր հետ հպատակին Էջմիածնի Կաթողիկոսին՝ որ ի Հայս Ռուսաց<sup>175</sup>:

Ե վերջոյ կ'ուզենք հռոմէական եկեղեցւոյ հետ միացեալ Պուքովինսյի Հայոց վրայ ալքանի մը խօսք ըսել:

Միացեալ Հայք Կալիցիայէն եկան Պուքովինա արդէն ազգայնութիւննին կորուսած եւ բոլորովին լեհացած, ըստ մասին Զեռնովից եւ ըստ մասին Սէրէթ Հաստատուեցան, ոռմանացի Պօյարներու կալուածները վարձեցին — որոնք աւելի սիրով Մոլտաւիա կը բնակէին<sup>176</sup> — ինչպէս նաեւ արեւելեան-յունական եկեղեցւոյ կալուածներն, եւ ինսայութեամբ ու աչալըջութեամբ ագարակներ մշակելով՝ ժամանակաւ նոյն տեղերու կալուածատէրն եղան<sup>177</sup>:

Այսպէս Պոկտան Ստեփիան անուն Հայ մը Սդանիսլաւէն Պուքովինա եկաւ եւ Փալատի ոռման Պօյարէն՝ Օրըշէնեի անուն կալուածը գնեց, եւ գնման դաշինքը կատարելու Համար, ինք զինք պարտաւորեց գրաւորապէս 1781 Յունիս 8 ին՝ որ նոյն տեղը նոր գիւղ մը Հաստատէ եւ սեպհական ծախիւք 50 գերմանացի ընտանիք հոն գաղթական բերէ: Բայց երբ նոյն տարւոյ Յուլիս 7 ին իւր գնումն պաշտօնապէս Հաստատեցաւ, իւր պարտաւորութեան կատարումը մոցաւ, թէեւ այն շատ անգամ իրեն յիշեցուեցաւ<sup>178</sup>:

Այս կաթողիկեայ եւ ի մասնաւորի Զեռնո-

վից գաղթող Հայոց մասին Յովսէփի Բ. Կայսրն 1783 ին գրած հրովարտակին մէջ կ'ըսէ. “Տեղւոյս (Չեռնովիցի) Հայ հասարակութիւնն, որուն աստուածային պաշտամանց Ես անձամբ ներկայ գտնուեցայ, Է՝ բաց ի սակաւուց, ուրիշ Հայ կաթողիկեայց հաւասար: Անոր Համար այսուհետեւ իրենց կրօնին քննութիւն չկատարուի, եւ զիրենք իրենց առուտուրին մէջ անհանդիստ պէտք չէ ընել, այլ աշխատելու է ուրիշ այս պիսի մարդիկ ալ Հոս բերել<sup>179</sup>:”

Այսպիսի կաթողիկեայ Հայեր, որք երբեմն արեւելեան էին, շատ կային ի Պառքովինա, եւ այսուղ կալուածներ ունեին, զորոնք յետոյ թողին եւ Կալիցիա մեկնեցան:

Այսպէս կը գտնենք՝ որ Քրիստափոր Աբրահամովիչ ստացաւ զՀլիպոքա, եւ Յովսէփ Աբրահամովիչ զՏորոշուց եւ զԹուղթի<sup>180</sup>:

Ներսէս, Ստեփան եւ Նիկողայոս Այվազ, որոնք Չեռնովից գաղթած էին, 1789 ին կայսերական Հաւանութեամբ գնեցին Միղքըռ կալուածն, յետոյ նաեւ Ռոսդոքի, Սէրէթ գետի բով Սդանէշդի, Անըռուց եւ Վիժնից կալուածներն:

Միքայէլ, Իգնատիոս, Յակոբ, Գրիգոր, Ղաղար եւ Կայեղան, որդիք Անտոն Անտոնեվիչի, որ “Cap de bou Jacubowicz,” կը կոչուէր, ստացան Պէրհոմէթ, Օշեխիպ եւ Քուչուրմիք կալուածները:

Աստուածատուր եւ Յովհաննէս Պոկտանովիչ գնեցին Օրլշէնեի:

Քրիստովովիչի որդիքն, որ Հայաստանէն եկած էին եւ ի Սէրէթ հաստատուած, յետոյ Քարաբչիու կալուածները գնեցին:

Մալեվիչ Յովհաննէս եւ Անտոն ստացան Մալէդինէց եւ Սղառւչէնի կալուածները:

Միքուլի Ստեփան, Յակոբ, Յարութիւն, Նիկողայոս եւ Թէոդոր ստացան Վասլառոց, Մամորնիցա, Լուքավիցա եւ Յուրին կալուածներն, եւ Միքուլի Լուիլ՝ Քանդաքուղինոյ իշխանէն գնեց Եռուժինէց կալուածն:

Մոշոր ընտանիքն Հիմնադիր Եղաւ Մոսորիուքայի գաղթականութեան:

Բասաքաս գնեց Վիդէլիուքա կալուածն: Կայեղան, Աբրահամ եւ Պետրոս Պետրոսնեանք գնեցին Զատուպրիուքա կալուածն:

Նիկողայոս Փեդուլ Հայն, որ Հայաստանէն եկած էր, ի Սէրէթ հաստատուեցաւ. իսկ որդիքն կալիցիա անցան:

Յակոբ Միքայէլ եւ Գրիգոր Ռոմաշքաններն որոնք 1792ին Մոլտաւիայէն եկած էին եւ Չեռնովից կը բնակէին, Տոլչոբոլէ, Խըսաս եւ Բուդիլս կալուածները գնեցին<sup>181</sup>:

Յակոբ Միմոնովիչ ստացաւ Ռէվաքառոց կալուածն, եւ վերջապէս Շատուրովիչք գնեցին Էնչէշդի եւ Շերլուց կալուածներն<sup>182</sup>:

Ցայսօր Պուքովինա բնակող կաթողիկեայ կալուածատէր Հայերն ունին ի Չեռնովից Շլանկէնկասսէ փողոցի վրայ գեղեցիկ եւ որմասպատ եկեղեցի մը, որ 1870—1875ին շինուած է դրամաժողովով, եւ նուիրուած է Պետրոս եւ

**Պաւղոս Առաքելոց:** Իրենց հովիւն է Շերունի կանոնիկոսն Գլորիան Միդուլսքի, որուն մի մի օդնական տրուած է ի Չեռնովից եւ ի Սուչավա:

Այս միացեալ Հայք այսօրս իրրեւ լեհ կ'ապրին<sup>183</sup>, եւ միայն Հայ Եկեղեցին եւ Հայերէն պատարագը կը յիշեցընեն իրենց նախնաբար Հայ ազգէ ըլլալը :

Վերջին ժամանակներս Հռոմ Համոզեց Լեմակէրկի Հայ կաթողիկեայ Արքեպիսկոպոսն, որ վերջնականապէս եւ ամբողջապէս միանայ նաեւ յարարողականս լատին Եկեղեցւոյ հետ եւ լատիներէն պատարագ մատուցանեն, որ եւ պիտի ըլլար, եթէ այս վերջին բոպէին այս լեհախօս Հայոց մէջ ազգայութեան կայծը չքորբոքէր, եւ իրենց Առաջնորդին ուղղած թղթով չպահանջէին՝ որ իրենց թող տրուի Հայ ազգայնութեան վերջին յիշատակն՝ Հայերէն պատարագն, ապա թէ ոչ՝ արեւելեան Հայ Եկեղեցւոյ կ'անցնին:\*

\* Ճշդիւ ասոր հակառակն հանդիպած է՝ որշափ մնար գիտենք. այսինքն՝ չոում Լեմակէրկի Հայ Արքեպիսկոպոսին հարցուցած է՝ թէ ինչու Հայ կղերն իւր սեպ-հական ծէսը շի պահեր ի Կալիցիա. որուն պատասխան տրուած է՝ թէ դարեր զործած են այս շարիքն. որուն առջեւ առնուլ շատ դժուարին է:

Ժ. Թ.

## ԳԼՈՒԽ Բ.

Պուրովինայի արեւելեան Հայոց կրօնական յատկութիւններն ու սովորութիւնները :

Յայտնի է թէ արեւելեան Հայք Եւտիքէսի հետեւող կը համարուին, եւ թէ Քրիստոսի Երկու բնութեանց՝ աստուածային եւ մարդկային բնութեանց չեն հաւատար, եւ թէ կը մերժեն Քաղկեդոնի (4<sup>ր</sup> ընդհանուր) ժողովը, որ Քրիստոսի Երկու բնութիւն ունենալուն վարդապետութիւնը հաստատեց<sup>1</sup>:

Քաղկեդոնի ժողովը մերժելնուն պատճառն այն է, որ այս ժողովոյն մէջ հաստատուած վարդապետութիւնը չհասկցան. որուն պատճառն էր հայերէնի աղքատութիւնը նկատմամբ յունարէն լեզուին: Այսպէս Հայերը չունեին հետեւեալ յունարէն բառերու համապատասխանող բառեր<sup>2</sup> այս է՝ փύսις = բնութիւն, օնսիա = գոյացութիւն եւ նույնականութիւն = անձն. այնպէս որ Երբ Յոյնք կ'ըսէին՝ Յիսուս ունի Երկու փύսիս (բնութիւն), Հայք կը կարծէին թէ կ'ըսուի՝ Երկու նույնականութիւն (անձն), եւ անոր համար կ'ըսէին՝ թէ Քրիստոս մի միակ անձն է:

Սակայն այսօրս արեւելեան Հայ եկեղեցին Քրիստոսի Երկու բնութեանց վարդապետութիւնը կը դաւանի, որ կ'երեւայ Քրիստոսի կողն

Խոցող գեղարդին վրայ շինուած շարականէն,  
ուր կ'ըսուի. «Ուրախ լեռ ամենուրեք օրհնեալ  
ծաղիկ, որ միսեցար յարիւն Տեառն մերոյ Յեսոս»,  
եւ կտրեցան արմատք ախտից եւ ցաւք մեղաց:  
Քեւ ցուցաւ մեղ խաչեցեալն՝ Աստուծ եւ Հոգու  
ստոյգ եւ կենդանի»:

Նշյնպէս արեւելեան հայ Եկեղեցին կը  
նզովէ զեւտիքէս եւ անոր հետեւողները, եւ  
զանիկայ հերետիկոսաց մեջ կը դասէ: Այլ եւ  
ամէն ընդհանուր սիւնհոդոսները կ'ընդունի,  
բաց ի չորրորդէն, ինչպէս որ Հայոց Կաթողիկոսն Յովհաննէս 1848ին Ռուսաց Նիկողայոս  
կայսեր դրած թղթոյն մեջ կը դաւանի<sup>3</sup>:

Սրեւելեան Հայք ունին շատ հին պատա-  
րագամատոյց, զոր Հայոց Առաքեալն Ա. Գրիգոր  
Լուսաւորիչ լրացուցած է եւ զայն մինչեւ ցայ-  
սօր կը գործածեն. ասիկայ Սահակ, Մեսրոպ,  
Գիւտ եւ Մանդակունի Կաթողիկոսներն ամբող-  
ջացուցած են<sup>4</sup>, եւ Ա. Բարսղի եւ Յովհ. Ռոկե-  
բերանի պատարագամատուցին շատ նման է:  
Հայոց հաւատոյ հանգանակն որիմոդոքս Եկե-  
ղեցւոյ հանգանակին հետ նոյն է<sup>5</sup> առանց «եւ

\* Այս աղաւաղեալ վկայութեան ընազիքն հետեւեալն է՝ ըստ Շահնշաթունեանցի, (Ստորագրութիւն  
Կաթ. Էջմիածնի, յլ. Էջմիածն 1842, Հտր. Ա. էջ 49)  
«... Գեղեցիկ գոյն զովելի ներկեալ արեամբն Յիսու-  
սի....: Աստուածամուխ սուսերդ աստուածախառն զօ-  
րութեամբ՝ որով կտրին արմատք ախտից եւ ցաւք մե-  
ղաց եւ յանցանաց....: Գեղապաճոյժ Գեղարդն սուրբ  
եւ թարգմանիչ անմահ Որդւոյն, որով ցուցաւ Աստուած  
եւ մարդ՝ ըստոյզ մեռեալ եւ կենդանի՝ յոր հաւատաց  
հարիւրապետն....:,

յՈՐԴԵՍ ՅԱԼԵԼՈւածի.<sup>6</sup> սակայն ունի ինչ ինչ  
յալելուածներ. ինչպէս՝ “ՀԱՅՈՒԹՈՒՅԻՆ . . . որով  
ամենայն ինչ եղեւ յերիշն է- է վերաց երիք, երե-  
ւէտ է- անելուայլու . . . մարդացաւ, ձնաւ կարարե-  
լողէս է ՄԱՐՔԱՅԱՐ աբբայ կուսէն ՀԱԳՈՒՅՆ աբբայ  
. . . ՏԱՅԱՐԱՊՈՅԻՆ է- ու կարծեօտ: Չարչարեալ (կը  
պակսի՝ վասն մեր ա- ՊԱՆԴԱԿԱՆ Պիշտուակ-)  
խա-  
չեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ (կը  
պակսի՝ ըստ ԳՐՈՒ) ելեալ ի յերկինս նովին հար-  
ճանան նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին հար-  
ճանան եւ փառօք Հօր ի դատել . . . :

“ՀԱՅՈՒԹՈՒՅԻՆ եւ ի սուրբ Հոգին (կը պակսի՝  
է Տեր է կենդանաբարն, որ է Հօրե եւնեն, որ ընդ  
Հօր է- ընդ Որդույ է միան երիբուժին է- իւն-  
նունէն, ) յանեն է- է կարարեւան, որ խօսեցաւ յօրէն-  
եւ ի մարդարէս է- յանաբարն, որ էջն է ՅԱ-  
ՐԱՆԱՆ է- ժարողնեց ՇԱՆՈՒԵ- և լու (զՔրիստոս) է-  
ԲՆԱԿԵՄԱ- է առաջնուն: ՀԱՅՈՒԹՈՒՅԻՆ եւ ի մի միայն  
ընդհանրական եւ առաքելական եկեղեցի (կը  
պակսի՝ ՊԱ-ԱՆԻՄ) ի մի մկրտութիւն, յադշնու-  
րունիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց  
(կը պակսի՝ ԱԽ Ա-ՆԻՄ) ի յարութիւն մեռելոց, է  
դադասարան յա-էլունից հոգուց է- յարժայ-  
նունիւն երինից եւ ի կեանսն յաւիտենականս (կը  
պակսի՝ յաշեարհ որ ժաւոցն է, ամէն): Իսի որ ասէնն էր  
երբեն յորժամ ու էր Որդին, իսաւ էր երբեն յորժամ  
ու էր առաջ Հոգին, իսաւ յունից եղն իսաւ յորշե-  
նունն ասեն լինել ՇՈՐԴԻՆ իսաւ յահան Հոգին, է-  
նեւ ժողովուն էն իսաւ յունուն, շարուկիւն նովին իս-  
թագիւն եւ աստելսիւն եին ունցիւն:

Արեւելեան Հայք կը հաւատան թէ Ա.  
Աստուածածին միշտ կոյս մնացած է, բայց կ'ը-  
սեն թէ սկզբնական մեղքէ ազատ չէ մնացած<sup>7</sup>  
ունին որթոդօքսներու եւ լատինաց հետ եօթը  
խորհուրդ, բայց ի հարկաւորութեան՝ երախային  
մահուան վտանգի ատեն նաեւ աշխարհականի  
ձեռօք մղրտութիւն չեն տար:

Մղրտութեան ծէսն ու արարողութիւնը  
քիչ մը կը տարբերի որթոդօքսներէն. այսպէս՝  
երախայն ամէն մէկ անգամ ջուրն ընկղմելուն  
աստուածային երից անձանց անունները զատ  
զատ կ'ըսեն, եւ իւրաքանչիւր կնքահայր մղրտու-  
թեան ժամանակ ամէն մէկ ձեռքին մէջ ճրադ  
մը կը բռնէ: Հայք մղրտութիւնը կը համարին  
նշան՝ Քրիստոսի Երեքօրեայ մահուան: Անմիջապէս  
մղրտութենէն ետեւ նոր մղրտեալն սուրբ մեռնով  
կ'օծուի,<sup>8</sup> ինչպէս նաեւ որթոդօքսը անմիջապէս  
մղրտութենէ ետեւ կ'օծեն:

Արեւմտեան աստուածաբանից<sup>9</sup> այն խօսքն՝  
թէ նոր մղրտեալ տղուն անմիջապէս Վերջին  
օծումն կը տրուի, ինչպէս նաեւ այն՝ թէ Հայ  
աստուածաբանք զայս այնու կ'արդարացընեն,  
որ Հայ ազգն ամէն տեսակ հալածանքներով  
ցրուեալ ըլլալուն՝ դիւրաւ կարելի չէ այս խոր-  
հուրդը մատակարարող քահանայ դտնել, սխալ  
է. Վասն զի Երբեք Վերջին օծումն չի տրուիր  
աշխարհականաց:

Նորակնուք մանկան անմիջապէս Հաղոր-  
դութիւն կը տրուի հետեւեալ կերպով. քա-  
հանայն մէկ մատը կը թաթիւէ բաժակին մէջ,

որուն մէջ է Քրիստոսի մարինն ու արիւնն, եւ  
այն մատովը կը շօշափէ մանկան շրթունքն. եւ  
այս պատճառաւ այս Հաղորդութիւնը՝ շրթնա-  
հաղորդութիւն, կ'անուանի<sup>10</sup>:

Ամուսնութեան խորհուրդն որթողոքս ե-  
կեղեցիէն. կը զանազանի միայն քանի մ'աղօ-  
թիւք<sup>11</sup>, նոյնպէս ուրիշ արարողութիւն մ'ալ  
կը կատարուի, այսպէս՝ ամուսնացելոց վիզը մե-  
տաքսեայ չուան մը կ'անցուի, որոնց ծայրը  
կը վրայ խաչաձեւ կը փակցուի մոմով, որ եւ  
նշան է Երեքօրեայ ժուժկալութեան: Երեք օր  
ետքը, նաեւ Երբեմն ամուսնութեան յաջորդ  
օրը քահանայն աղօթքով կը քակէ այս կա-  
պերն: Յառաջագոյն — ինչպէս նաեւ այժմ  
յԱսիա — փեսին ձեռքը սուր մը կը տրուէր՝  
իբրեւ նշան կնոջ վրայ ունեցած բացարձակ  
իշխանութեան:

Այրին իւր հանգուցեալ ամուսնոյն համար  
տարի մը սուգ կը բռնէ:

Հաղորդութիւն աշխարհականաց կը տրուի  
Երկու տեսակով, բայց անխմոր հացիւ եւ անջուր  
(անապակ) սպիտակ կամ կարմիր գինով<sup>12</sup>, բայց  
նախ պէտք է որ մեղքերը խոստովանուի, որմէ  
աղատ են միայն — եօթը տարւընէ վար տղայք:

Ապաշխարանքը կը կատարուի պահօք եւ  
մեղաց խոստովանութեամբ:

Աերջին օծումն, ինչպէս ըսինք, աշխար-  
հականաց Երբեք չի տրուիր, այլ միայն քա-  
հանայից: Երբ ծանր հիւանդ են, եւ մահուան  
անկողնոյ վրայ. իսկ աշխարհականաց վրայ քա-

Հանայն օծման աղօթքները կ'ընէ, առանց զանոնք  
մեռնով օծելու, վասն զի Հայոց քով սովորա-  
կան իւղ երբեք չ'օրհնուիր:

Կարդ քահանայութեան կը տրուի օծմամբ  
մեռնիւ. այս խորհուրդն ընդունողն յաճախ իւր  
մկրտութեան անունը մկրտութեան կնքահօր  
բաղձանաց համեմատ կը փոխէ, եւ իւր կնքահօր  
մկրտութեան անունը կ'առնու:

Հայք քաւարանի գոյութեան չեն հաւ-  
ատար, ներողութիւն չեն ընդունիր, բայց ննջե-  
ցելոց պատարագ եւ աղօթքներ կը մատուցանեն  
ի քաւութիւն մեղաց ննջեցելոց:

Դարձեալ մեծ տօներն որթողոքս եկեղեց-  
ւոյ հետ կը տօնեն, ի բաց առեալ զայն՝ որ իրենք  
ծնունդն, Յայտնութիւնն ու Մկրտութիւնն  
օունուար 6ին միեւնոյն օրը կը տօնեն, Ա. Աս-  
տուածնի Վերափոխումն, որ թէ որթողոքս եւ  
թէ հռոմեական եկեղեցւոյ մէջ Օդոստ. 15ին  
կը տօնուի, սովորաբար Օդոստոսի 12 եւ 18ին  
մէջ հանդիպող կիրակին կը տօնեն<sup>13</sup>:

Հայք, շատ հին հեթանոսական սովորու-  
թեան մը համեմատ, ինչ ինչ տօներուն եղքե-  
րաւոր արջառ ու ոչխար (հապալ) կը մորթեն եւ  
միսն աղքատաց կը բաշխեն: Այս սովորութիւնը  
Հայոց ի քրիստոնէութիւն դարձէն յառաջ  
Անահիտ<sup>14</sup> դից մատուցուած զոհ մըն էր, որ եւ  
ի քրիստոնէութիւն անցնելով՝ քահանայիցմէ կը  
պահպանուի, որոնք զոհեալ կենդանոյն իւղն  
ու մորթը կ'ընդունին: Այս մատաղը գնելու  
համար հաւատացելոց մէջ դրամաժողով կ'ըլլայ:

Մատաղի հանդիսութիւնն հետեւեալ տեղեր եւ-  
օրեր կը կատարուի.

1. Վերափոխման օրն՝ ի Հաճկատար: 2.  
Դեկտեմբեր 29ին, այն է՝ Ս. Յակոբայ տօնին՝  
Ս. Խաչ եկեղեցին, հիւանդութիւններէ ազատ  
մնալու նպատակաւ: 3. Ս. Աւքսենտի օրն ի  
Զամբա, 1827 էն ի վեր կը կատարուի իբրեւ  
ուրախութեան հանդէս մը, ի յիշատակ այն  
օրւան՝ Երբ Ս. Աւքսէնտ եկեղեցին, զոր մինչեւ  
այն ատեն տէրութիւնն իբրեւ ռազմամթերանոց  
կը գործածէր, իրենց ետ տրուեցաւ: 4. Վերա-  
փոխման առաջին Կիւրակէն՝ ի Կուրա-Հոմորու-  
լուի, եւ 5. Յովակիմայ եւ Աննայի տօնին,  
Փռունգուլ ընտանեաց կողմանէ, ի Հաճկատար:

Հայք չորեքշաբթի եւ ուրբաթ պահք կը  
պահէն. եւ բաց ասկէ՝ ունին նաեւ հետեւեալ  
պահքերը, որ մէկ տարւոյ մէջ 189 օր կամ  
27 ամբողջ շաբաթ ըսել է:

1. Եօթնօրեայ պահք Քրիստոսի ծննդենէն  
յառաջ (Ծնունդի պաս):

2. Եօթնշաբաթեայ պահք նախ քան  
զօատիկ (Մեծ պաս): (Հոս մտադիր կ'ընենք՝ որ  
Ծննդեան եւ Զատկի նախատօնակներուն<sup>15</sup>, ի-  
րիկուան ժամը 7ին մօտ պատարագ մատու-  
ցուելէն ետեւ, — մինչեւ այս ատեն ամբողջ  
օրն ոչ բան մը կ'ուտուի եւ ոչ կը խմուի —  
կը դադրի օրւան պահքը, այս կը կոչուի Ճշ-  
լուն<sup>16</sup>):

3. Եօթնօրեայ պահք Այլակերպութենէ  
(Վարդավառ) յառաջ (Յովակիմայ պաս):

4. Եօթնօրեայ պահք Վերացման սուրբ  
իսաչի տօնէն յառաջ (Խաչի պաս):

5. Եօթնօրեայ պահք Վերափոխման տօնէն յառաջ (Աստուածածնայ պաս): (Այստեղ  
մտադիր կ'ընեմ՝ որ Վերացման սուրբ իսաչի եւ  
Վերափոխման տօներու նախատօնակին՝ Երեւ-  
կոյեան պաշտամունք [ոռմաներէն denie կոչուած]  
կը կատարուին):

6. Եօթնօրեայ պահք Ս. Յակոբայ Մծբնայ  
տօնէն յառաջ (Ս. Յակոբայ պաս):

7. Եօթնօրեայ պահք՝ սահմանեալ ի Ս.  
Գր. Լուսաւորչէ ի յիշատակ դարձին Հայոց ի  
քրիստոնէութիւն, որ կը պահուի “Մաքսաւորաց  
եւ Փարիսեցւոց, շաբթուն մէջ (Առաջաւորաց  
պաս):

8. Եօթնօրեայ պահք Եղիա մարգարէին  
տօնէն յառաջ (Եղիական պաս):

9. Եօթնօրեայ պահք ի յիշատակ Երեւման  
սուրբ իսաչի ի լերին Վարագայ ի Հայս, որ կը  
պահուի Հոկտեմբեր ամսոյն մէջ Երեւման իսաչի  
տօնէն Երկու շաբաթ ետքը:

10. Եօթնօրեայ պահք Ս. Գր. Լուսաւորչի  
տօնէն յառաջ:

11. Եօթնօրեայ պահք, որ Ս. Արգսի  
տօնէն յառաջ Փետրուարին (Բարեկենդանի մէջ)  
կը պահուի (Յիսնակաց պաս):

12. Վերջապէս տասնշաբաթեայ պահք  
ամբողջ տարւոյն մէջ, բոլոր չորեքշաբթի եւ  
ուրբաթ օրերն ի միասին հաշուելով<sup>17</sup>:

**Հայք “Սուրբ Աստուած, Երգին կը յաւ-**

ելուն “Որ վասն մեր խաչեցար<sup>18</sup>, որ Աբրահամ կաթուղիկոսին հրամանաւ 596 ին Դըւնայ ժողովոյն մէջ ընդունելի եղաւ<sup>19</sup>:

Հայկականնուիրապետութիւնը կը կաղմեն՝ Եպիսկոպոսութիւն, Քահանայութիւն եւ Սարկաւագութիւն:

Եպիսկոպոսութիւնն երեք աստիճան ունի: Արքեպիսկոպոս, Եպիսկոպոս եւ Վարդապետ<sup>20</sup>:

Վարդապետք Աստուածաբանութեան ուսուցչութեան աստիճան ունին, կրօնաւոր են, երբեմն թեմեր կը կառավարեն եւ Եպիսկոպոսական պաշտամունք կը կատարեն:

Սարկաւագութիւնը երկու աստիճան ունի՝ Աւագ սարկաւագ, որ արտօնութիւն ունի Ա. Աւետարանը կարդալ<sup>21</sup> եւ սկիզն նուիրատնէն ի խորան բերել, եւ Սարկաւագ: Վերջապէս կան նաեւ ուրիշ կղերական փոքր աստիճաններ, ինչպէս՝ ջահընկալ, երդմնեցուցիչ եւ դոնապան<sup>22</sup>:

Դարձեալ արեւելեան Հայք կը զանազաննեն “սպիտակ” (աշխարհական) քահանայ, որպիսի են ամուսնացեալ քահանայք եւ սարկաւագունք, եւ “սեւ, աբեղայ, որպիսիք են՝ Եպիսկոպոսունք եւ վարդապետք<sup>23</sup>:

Հայ Եպիսկոպոսունք 1181 էն ի վեր եկեղեցական պաշտամանց մէջ լատինական թագ կը գործածեն, որպէս զի զանազանին վարդապետներէն եւ քահանաներէն, որոնք եկեղեցական պաշտամանց ժամանակ որթողոքս Եպիսկոպոսաց թագը (սաղաւարտ) կը կրեն:

Արեւելեան Հայոց Եկեղեցական Հանդերձն  
որթողոքս Եկեղեցւոյն Հետ նոյն է, միայն թէ  
Եպիսկոպոսունք չեն առնուր որթողոքս Եպիսկո-  
պոսաց շուրջառն (Sacos), այլ Քահանայից գոր-  
ծածած շուրջառն:

Քահանայն՝ որ Տէրտէր կը կոչուի, պատա-  
րագի ժամանակ կը գործածէ “Վակաս”, կո-  
չուած ուսանոցն, որուն արտաքին կողմը 12 Ա-  
ռաքելոց պատկերը կայ, իբրեւ Խորհրդական  
պատկեր Խորայէլի 12 ցեղերու: Խորանի վրայ  
Քահանայն Հողաթափ կը Հագնի, բայց “Առւրբ  
Աստուած” էն յառաջ միայն մուճակով կը մնայ,  
եւ նաեւ զարդքն ու սաղաւարտը վար կ'առնու<sup>24</sup>:

Արեւելեան Հայ կղերն ունի Երկայն գէս,  
մօրուք եւ արեւելեան Հանդերձ, որթողոքսնե-  
րու պէս:

Քահանայն դասու մէջ միայն այն ատեն  
կրնայ միասին Երգել՝ Երբ Փիլոն ունի վրան:  
Կապոյտ Փիլոնը, որ Հրամանաւ Կաթուղիկոսին՝  
Արքապիսկոպոսէն կը տրուի, առաջին աստիճան  
պատուաւորութեան կը նկատուի. Երկրորդ բար-  
ձրագոյն աստիճանն է ոսկի շղթայով կրծոց-  
խաչ. Երրորդ եւ ամենաբարձր աստիճանն՝ որ  
Քահանայի մը կարելի է տալ, է մանուշակ  
թաւշեայ Եկեղեցական Խոյր մը “Թասսկ”, կ-  
կոչուած, ոռմաներէն թօւար կամ scufie.

Հայկական Եկեղեցիք Ճարտարապետու-  
թեան կողմանէ Ճիշդ որթողոքս Եկեղեցեաց պէս  
շինուած են, եւ Երգեհոն չունին. Խորանն ար-  
եւելք ուղղուած է: Պատկերի որմը <sup>3/4</sup> մեդր

բարձր կանգնուած սեղանը չ'անջատեր եկեղեցիէն, այլ խորանին վրայ է, եւ այնչափ բարձր՝ որչափ որթողոքս եկեղեցեաց խորանի կողման դռներն կ'ըլլան. սակայն խորանը շատ մեծ վարագուրով մը կը ծածկուի<sup>25</sup>: Եկեղեցեաց յատակը տախտակամած է եւ գորգով կամ նմանեօք ծածկուած. վասն զի հաւատացեալք քանի մ'աղօթից ժամանակ մուճակով պէտք է որ մնան:

Պատարագիչ քահանայն իւր պատարագութեան ամբողջ շաբաթը եկեղեցւոյ գաւթին մէջ, եւ կամ եթէ այս չկայ, եկեղեցւոյ քով սենեկի մը մէջ պիտի ննջէ<sup>26</sup>:

Արեւելեան Հայք մեռոնը Էջմիածնի Կաթողիկոսէն կ'ընդունին<sup>27</sup>:

Պուքովինայի եւ Կալիցիոյ բովանդակ արեւելեան Հայերն Սուչավայի արեւելեան Հայ ժողովրդապետութեան կը վերաբերին<sup>28</sup>: Կէուլէրթի ըսածը<sup>29</sup> թէ Սուչավայի արեւելեան Հայք Երկու ժողովրդապետութիւն ունին, Ճիշդչէ. Թէեւ ի Սուչավա Երկու ժողովրդապետ կայ, սակայն ասոնք ժողովրդապետութեան մուտքը կը բաժնեն իրենց մէջ, եւ մէկը կ'ընդունի 1000 ֆլ. Եկամուտ, միւսը 700 ֆլ.:

Սուչավայի արեւելեան Հայ ժողովրդապետութեան կը վերաբերի նաեւ Կուրա-Հոմորութիւնի գտնուող 10—15 տնէ բաղկացեալ Հայ դաղթականութիւնը, որ եւ այն տեղ Հաստատուն նիւթէ շինուած գեղեցիկ եկեղեցի մ'ունի Ա. Գէորգ անուամբ, որուն դրամը գու-

մարուած է Հայոց մէջ, եւ 1867ին<sup>30</sup> շինուած եւ օրհնուած է: Սուչավայի ժողովրդապետներէն մին այս Եկեղեցւոյ մէջ տարին 5 անդամ պատարագ կը մատուցանէ, այն է 1. Ա. Գէորգայ տօնին, 2. Անմիջապէս Զատկէն եւ 3. Ծննդենէն ետեւ. 4. Համբարձման եւ 5. Աւետման: Վերջին երկու տօներն են ի յիշատակ Հիմնարկութեան Պարոն Քաբրիի տան որ ի Նեկուզդինա:

Սուչավայի արեւելեան Հայք տարին երկու անդամ Եկեղեցւոյ նաւակատեաց տօն կը կատարեն, ոյն է՝ Ա. Յակոբոյ օրն ի 29 Գեկտ. եւ ի տօնին Կնշման Ա. Կուսի (Վերափոխումն), Օգոստոսի 12ին եւ 18ին մէջ:

Հայք ունին 12 անդամէ բաղկացեալ Եկեղեցական Հոգաբարձութիւն մը, որ աղդէն կ'ընտրուի 3 տարւոյ Համար<sup>31</sup>, որոնցմէ 5 անդամ գլխաւոր յանձնաժողովը կը կազմեն, իսկ միւս 7 անդամն երկրորդական յանձնաժողովը, որոնց կանոնադրութիւնը 1872 էն ի վեր Բարձրագոյն իշխանութենէ Հաստատուած է:

Եկեղեցական Հոգաբարձութեան գործն է ընչից մատակարարութեան մէջ կարգաւորութիւն պահել եւ ամէն տեղ Եկեղեցւոյ շահուն պաշտպան ըլլալ, հսկել ուսուցաց վրայ՝ որոնք նաեւ Եկեղեցւոյ երգեցիկքն են. ունի իրաւոնք քահանայն պաշտօնէն կախելու, քահանայացու առաջարկելու ժողովրդեան՝ յընտրութիւն, եւ ընտրեալը առաջարկելու եպիսկոպոսին ի ձեռնադրութիւն: Հոգաբարձութիւնը պարտական է

եռամեայ պաշտօնավարութենէն ետեւ աղդային  
ժողովին համար տալ:

Այս կերպով ընտրեալ քահանայացուն<sup>32</sup>  
Կ. Պոլիս կ'երթայ, ուր եկեղեցւոյ վարդապետութիւնն ու արարողութիւնները կուսանի եւ<sup>33</sup>  
Արքեպիսկոպոսէն քահանայ կը ձեռնադրուի:  
Չեռնադրութենէն ետեւ խիստ փականքի տակ  
հայրապետական եկեղեցին կը մնայ, 40 օր պահ-  
հելով եւ հոգեւոր կրթութիւն ընելով, որմէ  
ետեւ իւր պաշտօնին կ'երթայ<sup>33</sup>:

Սուչավայի մէջ արեւելեան Հայք 4 դա-  
սարանով ծխական դպրոց մ'ունին, Ա. Գր.  
Լուսաւորչի անուամբ, որ 1824 էն ի վեր ժո-  
ղովրդապետական եկեղեցւոյ դաւթին մէջ գե-  
ղեցիկ շինութիւն մըն է, եւ հետեւեալ արձա-  
նագրութիւնը կը կրէ. Այս դպրոցն հանդերձ  
ամենայն կաղմածով շինուեցաւ ի փառս Աս-  
տուծոյ Հայ աղդին օդնութեամբ, ի հաւատս  
Լուսաւորչին, յօդուտ հայ մանկուոյ քաղաքին  
Սուչավայ. Յամի Փրկչին 1824, ի թվ. Հայոց  
ԲՄՀԳ: Յառաջադոյն հայ դպրոց մը կար ի  
Զամբա նոյն տեղոյ աբեղայից վարչութեան  
տակ. բայց Պուլովինայի գրաւման ժամանակ  
այս դպրոցն այն ժամանակի մոլտաւական տե-  
ղական դպրոցի շէնքը փոխադրուեցաւ: Ամէն  
տեղ ուր Հայք կան, ծխական դպրոցներն տե-  
ղական ժողովրդապետէն կը կառավարուին,  
որոնք նաեւ կրօնի ուսուցիչ են. իսկ ի Սուչավա  
եւ ի Բումանիա<sup>34</sup> առանձին վարիչ մը կը կա-  
ռավարէ: Այս դպրոցներու ուսուցչական մար-

մինը կը կազմեն վարիչն եւ երկու ուսուցիչ, որոնք 300—700 ֆլ. կ'ընդունին. այս դպրոցի մէջ՝ բաց ի ծխական դպրոցներու առարկաներէն՝<sup>35</sup> որ հայերէն կ'աւանդուին, նաեւ յատուկ ուսուցիչ մը գերմաներէն եւ ոռմաներէն լեզուաց դաս կու տայ, եւ նաեւ հայկական եկեղեցական երգեցողութիւն կ'ուսուցուի:

Քահանային ապրուստը — որ արդէն իսկ կատարած պաշտամանց համար՝ թէեւ գին մը սահմանեալ չըլլայ, հարուստ հաւատացեալներէն լաւ վարձ կ'առնու — ինչպէս նաեւ ուսուցչաց, եկեղեցւոյ, դպրոցաց եւ 35—40 աղքատ հայ ընտանեաց ծախքերը կը հոգացուին Սուչավայի հայ եկեղեցւոյն վերաբերեալ Զամքայի եւ Միդոքի<sup>36</sup> գրեթէ 470 էտէ ընդարձակ կալուածներէն, եւ նաեւ եկեղեցւոյ շէնքերու եկամուտքէն եւ հաւատացելոց նուէրներէն:

## Գ Լ Ո Ւ Խ Գ.

Պուրովինայի Հայոց աշխարհական բարք ու  
սովորութիւնը:

Հայք իրենք զիրենք կ'անուանեն Հայ<sup>1</sup>.  
ունին մեծանիստ կերպարանք, սաստիկ սեւ մեծ  
ու կրակոտ աչք, սեւ մազ, աւելի գունատ քան  
թուխ գոյն. սակայն կը գտնուին, թէեւ ցանցառ,  
դեղնաշեր Հայեր. ունին միջին կազմածք եւ  
զօրաւոր եւ լաւ աճած մարմին: Չեչաղէմ շատ  
ցանցառ է Հայոց քով: Աը կարծուի՛ որ 'Օաղկի  
պատուաստը Հայոց ձեռօք Եւրոպա անցած է<sup>2</sup>:

Հայք ունին բոլորովին համեստ կեանք,  
բնակութիւն, հանդերձ եւ կերակուր. մեծա-  
պէս ժուժկալ են — վասն զի արբեալ Հայ մը  
տեսնել շատ ցանցառ բան է — չափաւոր եւ  
ողջախոչ, շատ հիւրասէր, առեւտրի մասնաւոր  
ձիրք ունին, շատ զուարծախօս են եւ ճարտասան:

Ցորեկն, մանաւանդ ճամբորդութեան ժա-  
մանակ՝ քիչ կ'ուտեն. իրիկուան արեւելեան սո-  
վորութեան համեմատ՝ բազմախորտիկ ընթրիք  
մը կ'ընեն:

Թէեւ Հայք սահմանաւորեալ եւ անջա-  
տեալ ազգութիւն մը կը կազմեն, սակայն ուրիշ  
ազգաց եւ կրօնից հետ շատ սիրով կը վարուին.  
Նաեւ յաճախ անոնց հետ կ'ամուսնանան: Ամուս-

նութիւնք սովորաբար փեսին մօրմէն կը կառավարուին:

Հին ատենները Հայք երեք աստիճան պատուաւորութեան ունէին, զոր պատուաւոր ապրելով, աշխատութեամբ եւ ստացուածքով կարելի էր ձեռք բերել. առաջին աստիճան ունեցողներուն տիտղոսն էր “Տէր”, երկրորդին՝ “Պարոն”, եւ երրորդ ու ամենաբարձրն՝ “Ամիրա:”

Հայք իրենց երկրին մէջ կը զբաղին նաեւ ճարտարապետութեան, արձանագործութեան եւ նկարչութեան. բայց Եւրոպա գաղթելէն ետեւ՝ բաց ի խաղախորդութենէ եւ մորթ կարմրելու արուեստէն, կը զբաղին միայն արեւելքի այլեւայլ ապրանքներու շահաբեր վաճառականութեան, որ Են՝ գորգ, սաֆիանի եւ քորտովանի մորթ, համեմանք, մուշկ, խավիար, թառափ, գինի, ձի, զէնք եւ այլն: Կաեւ շատ անգամ իրեւ թարգման արեւելեան լեզուաց կը գործածուին: Լեհաստանի, Հունգարիոյ եւ Սոլտաւիոյ վաճառաց միջնավաճառութիւն կ'ընեն: Հունգարիայէն կը բերեն սպիտակ եւ կարմիր փոկեղէն, ձիու ծածկ եւ նկարէն կաշեայ արկղներ. այս առեւտրով Սուչավայի Հայք մինչեւ ցայսօր կը զբաղին, թէեւ ոչ մեծ ձեռնարկութեամբ:

Ապրանքներն՝ արեւելեան ոճով կարաւաններով կը փոխադրուին, առաջնորդուելով կարաւանապետէ մը:

Այս փոխադրութիւններն գէպ ի հեռաւոր արեւելք եւ այլ երկիրներ՝ դիւրագնաց կառ-

քերով չեն կատարուիր, այլ ձիերու վրայ,  
լաւ զենքերով ուտելեօք եւ ագանելեօք լի կա-  
շեղէն քսակներով ամրացեալ։ Այս տեղ յի-  
շենք նաեւ, որ յառաջագոյն հարուստ Հայեր,  
— ինչպէս նաեւ բարձրաստիճան Ռումանացիք  
— մեծ տօնի օրերն հիմակուան պէս փակեալ  
կառքերով չէին ճեմեր, այլ գեղեցիկ, սպիտակ,  
արաբական ձիերու վրայ։

Հայք կը զբաղին նաեւ մսավաճառու-  
թեամբ, եղան եւ ոչխարի մսի չոր, կարծր եւ  
միսեալ երշիկներ կը շինեն, զորոնք իրենց ձեւին  
համեմատ սալամի, սուճուգ, փողքովէն կ'ա-  
նուանեն. նաեւ ոչխարի եւ եղան միս կ'ա-  
պիստեն, զոր պուժէնիցան կամ փաստրման  
կը կոչեն։ Այս տեսակ չոր մսեղէններ պատրաս-  
տելու ստիպուած էին իրենց յաճախակի հա-  
լածման ժամանակ. գաղթականութեան ճամբուն  
վրայ մսեղէն ուտել կարենալու համար՝ ստի-  
պուած էին միոր չորցընել, աղել եւ միսել՝ որ  
չապականի։ Գիտեն նաեւ սալիսէն (սպան-  
դանոց) մորթուած անասնոց ճարպէն ճրագ եւ  
օճառ շինել, որ գործոյն կ'օդնեն նաեւ կանայք։

Վերջին ժամանակները կը զբաղին միայն  
գիւղատնտեսութեան, արջառաբուծութեան եւ  
ի Վիեննա եղ փոխադրելու, արջառի տեսակներ  
մորթելու, պանիր շինելու եւ բամբակի առեւ-  
տրոյ. սակայն հետղհետէ վաճառականութեան  
ամէն ձիւղերը կը կորսնցընեն, վասն զի իրենց  
արուեստակից եւ աւելի բազմաթիւ ու հարուստ  
հրեայք զիրենք կը գերազանցեն. որուն բիւ

նպաստ չ'ըներ նաեւ կրթութեան հետ ստացուած քնքոյշ կեանքը, մեծամեծ շռայլութիւնք եւ վաճառականութեան հետ կապուած նիւթական վշտակեցութենէ սոսկալն: Եւ սակայն մինչեւ ցայսօր Պուքովինայի առանձնական մեծ կալուածատեարց երրորդ մասը կը կազմեն Հայերն:

Այն սովորութիւնը՝ զոր ունեին Հայք առեւտուր ըրած ժամանակ, այն է՝ ծախողին կամ գնողին ձեռքը գրեթէ բոնաբար ճմլել եւ վերջէն միւս ձեռքով վրան զարնել, յաճախորդին համակրութիւնը վաստրկելու համար, նաեւ ուրիշ ազգաց քով ի մասնաւորի Պուքովինայի Ռումեններու քով, մուտ գտած է, եւ ցայսօր կայ, իբրեւ յիշատակ այն օրերու՝ երբ Հայք երկրին բովանդակ առուտուրն ձեռք անցուցած էին:

Սուչավայի Հայոց բնակարանները — ինչպէս նաեւ իրենց թաղին փողոցները — մաքուր են, եւ սովորաբար լայն, եւ թէ արեւելեան ոճով երկայն ռեռիչներով, եւ թէ նորագոյն կարասեօք լաւ կահաւորուած են: Տներու յատակագիծը գրեթէ միշտ քառակուսի է, բաւական բարձր, սովորաբար պարտիզի մէջ, սուր եւ սեպ տանիքով. եւ մոլտաւեան ոճով՝ տան շուրջը փայտեղէն անցք մը կ'ըլլայ, եւ կամ՝ — եւ այս գրեթէ միշտ — ունին փայտէ կամ քարէ սիւներով յարկի տակ՝ տան առջեւ բաց տեղ, ուր տաք օրերուն կէսօրէն ետեւ թաւամազ տանտէրը՝ մէկ քանին նաեւ արեւելեան երկայն եւ բաղմածալ հանդերձից մէջ փաթթուած՝ իւր

երկայն՝ քաղցրաբոյր եւ սաթագլուխ ծխափողը  
կը ծխէ եւ թաս մը խահուէ կ'առնու, իւր ըն-  
տանեաց կամ դրացեաց հետ կը շաղփաղիէ,  
կամ ճիշդ արեւելեան կերպով ժամանակ կ'ան-  
ցընէ:

Սիմիկինովիչ - Սդառովիկի ըսածն, թէ Հայք  
իրենց տներն ու պարտէղները <sup>և</sup> ամենաբարձր  
տախտակներով, կը պարսպեն, ճիշդ չէ. բայց  
տարակոյս չկայ որ Հայք հասարակավարաց եւ  
ընկերավարաց բարեկամ չեն, եւ կը ջանան  
ճգամբք վաստկած ինչքն ու ստացուածքն պահել:

Ուէտք է նաեւ յիշել՝ որ Սուչավայի Հայք  
ունին սեպհական ազգային +աշխատ մը՝ <sup>և</sup> Անի, ա-  
նուամբ, որ կը գտնուի ժողովրդապետական ե-  
կեղեցւոյ շուրջը նոյն եկեղեցւոյն վերաբերեալ  
վարձու տան մէջ, ուր Հայերէն, գերմաներէն,  
ոռոմաներէն եւ գաղղիերէն լրագիրներ կան. ու-  
նին նաեւ սեպհական սրճանոց մը: Ծատ ցան-  
ցառ կը տեսնուի՝ որ Հայ մը ուրիշ սրճանոց  
մ'երթայ:

Հայոց խոհանոցը թէ նորագոյն եւ թէ ա-  
րեւելեան ազգային կերակուրներ կը մատակա-  
րարէ. կը սիրեն սաստիկ անուշահոտ՝ սաֆրա-  
նով եւ մեղրով պատրաստուած խմորեղէն մը,  
զոր <sup>և</sup> խաթլամէյքի, կը կոչեն, եւ մեղրի մէջ  
եփուած ու խորոված ընկոյզ խաշխաշով, զոր  
<sup>և</sup> տալաւուզ, կ'անուանեն. դարձեալ՝ թթու կա-  
թէ եւ ազատքեղէ շինուած <sup>և</sup> յուռութով, պա-  
տրաստուած դեղնագոյն ապուռ մը, սաֆրանով  
եւ մսի ծեծածով պատրաստուած փողախմորի

ապուռ մը, մսի տապակ՝ բրինձով, տապակ գին-  
շով, վերն յիշուած այլեւայլ տեսակ չոր եւ  
մխեալ համեղ մսեղէններ, եւ վերջապէս երկու  
տեսակ ցորենի հաց, որ կը կոչուի “լաւաշ”, եւ  
“թումուք” : Հայուն տունն այց ելլող օտարա-  
կանը կը գտնէ հոն ընդունելութիւն մը՝ արեւե-  
լեան սովորական քաղցրաւենեօք, որպիսիք են  
շաքարի եւ համեմուկի (vanille) մէջ եփուած  
պտուղներ՝ ոռումաներէն „dulcet“ կոչուած, “րա-  
հաթ”, (Rohat) եւ “տաքտաք հէլվա”, կոչուած  
չէրդէնով : \*

Սուշավայի Հայոց զգեստը մինչեւ վերջին  
տարիներս առ հասարակ արեւելեան էր, երկու  
սեռինն ալ հաւասարապէս: Այրը կը հագնէր  
շապիկ եւ “ռայդույժ”, կամ “շալվար”, կոչուած  
սրնոց մը — ձմեռը գառնենիէ շինուած տաք  
սրնոց մը, ոռումաներէն “մէշինի”, կոչուած, որ  
եւ ցայսօր ասդին անդին կ'երեւայ. — Վրան  
յաճախ մետաքսեայ ծաղկենկար վերարկու մը,  
ոռումաներէն “անթէրէօ”, (տճ. Էնթառէ) կոչուած,  
որուն աջէն ձախ գոցուող կողերը թանկադին  
ծաղկենկար տաճկական վարշամակ (շալ) մը մէջ-  
քը պատառուելով դոց կը պահէ: Կուրծքին վրայ  
այս վերարկուին ծալքերուն մէջ գունաւոր՝ յա-  
ճախ մետաքսեայ թաշկինակ մը կ'ըլլայ: Առեւ-  
տրական ուղեւորութեանց ժամանակ այս վար-  
շամակին տեղ կու գայ լայն “քէմէր”, մը, որ է  
կաշեղէն քսակ մը՝ ապրանք գնելու դրամը կամ

\* “Տաքտաք հէլվան”, խմորեղէն մըն է, որչափ  
զիտենք:

ծախուած ապրանքի գինը կրելու համար։ Անթէրէօյի, կամ զոպոնի, վրայ կը հագնին սովորաբար՝ մանաւանդ ամառը, լայն թեղանեօք կէս-վերարկու մը որ մինչեւ մէջքը կը հասնի եւ կեռասագոյն մետաքսէ կ'ըլլայ, զոր կը կոչեն ֆէրմէնէա, կամ ռումաներէն՝ սուրդէյքա։ Նոյնպէս նոյնը կը հագնին ձմեռն ալ, միայն թէ այս ֆէրմէնէային, աստառը կանաչագոյն, բըրդեայ եւ թանկագին մուշտակ կ'ըլլայ։

«ֆէրմէնէայի, վրայ՝ տարւոյ ամէն եղանակներուն, կը հագնին բրդեայ լայն թեղանեօք վերարկու մը՝ որուն աստառն է աղուիսի մորթ, եւ մինչեւ ծնկերը կը հասնի, զոր կը կոչեն «տուլամա», եւ կամ քացավէյքա, եւ ասոր վրայ ալ կտաւէ պճղնաւոր վերարկու մը՝ որ ամառը մետաքսէ, իսկ ձմեռը թանկագին մուշտակէ աստառ կ'ունենայ. աս ալ կը կոչուի «Ճիւպպէ»։

Արանց ոտնամանն է դեղին սաֆիանէ հողաթափ, եւ տաճկական «եէմէնի», կամ պուշմաքէյ։

Արանց խոյրն էր յառաջագոյն կարմիր ֆէն, որուն վրայ տաճկական վարշամակ մը՝ «չուլմա», կոչուած, կը պատառուէր. իսկ նոր ժամանակներ կը դնեն խորունկ՝ վերին մասը մետաքսապատ կղբենւոյ խոյր. իսկ աղքատներն՝ գառնենւոյ բարձր խոյր։

Կանանց զգեստն էր առանց թեղանեաց երինագոյն՝ նաեւ մետաքսեայ պճղնաւոր հանգերձ մը, որ վերէն ի վայր կը ծածկէր, որուն վրայ կու գայ ըստ աստիճանի եւ հարստութեան

իւրաքանչիւրոց՝ թաւշեայ, մետաքսեայ եւ կամ  
լոկ կտաւէ գացավէյքար, որուն աստառը  
թանկագին մուշտակէ, աղուխու եւ կամ գառի  
մորթէ կ'ըլլար, զոր եւ ցայսօր հայ կանայք հա-  
ճութեամբ կը հագնին:

Կանանց գլուխը կը ծածկէր սպիտակ ֆէ-  
մը, որուն վրայ մետաքսեայ եւ կամ լոկ կտաւեայ  
վարշամակ մը այնպէս կը նետուէր՝ որ եռանկեան  
ձեւով կենայ եւ մէկ անկիւնն ետեւը մեջտեղ  
ըլլայ: Իսկ ոտնամանն էր տաճկական դեղին սա-  
ֆիանէ հողաթափ:

Այս օրերս Հայոցմէ շատերը նորագոյն եւ-  
րոպական ձեւով կը հագուին. սակայն կը  
գտնուին նաեւ այնպիսիք, մանաւանդ ի Սուչա-  
վա, որ բազմածալ՝ երկայն արեւելեան հա-  
գուստը կը պահեն:

Ի վերջոյ յիշենք, որ մինչդեռ Պուքովի-  
նայի միացեալ Հայք լեհերէն կը խօսին եւ լե-  
հաց բարեկամ են, արեւելեան Հայք Ռուման-  
ներու բարեկամ են, եւ իրենց մայրենի լեզուին  
հետ՝ աւելի սիրով, մինչեւ իսկ ընտանեկան ան-  
ձուկ շրջանին մէջ ռումաներէն կը խօսին, զոր  
շատ կատարեալ գիտեն:



## ՃԱՆՈԹՈՒԹԻՒՆՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

1 Baracz Sadok, Ryz dziejów Ormiańskich, Tarnopol, 1869, p. 61. Ընդհակառակն Lukacs Christoforus իւր Historia Armenorum Transilvaniae, Viennae 1859, p. 12 կը գրէ. “Թէոդորոս՝ Կարմիր Ռուսիոյ Դուքսն 1062ին Կախիջեւանցի Հայերն իրեն օգնութեան կոչեց, եւ անոնց օգնութեամբը թշնամացն յաղթելով՝ իւր իշխանութեան մէջ անոնց տեղ եւ արտօնութիւններ շնորհէց,” — 2 Ersch u. Gruber, Allgemeine Encyclopädie, 5. Theil, p. 358, ծան. 18. — 3 Engel, Geschichte des ungarischen Reiches u. seiner Nebenländer, 4. Theil, 2. Abtheilung, Halle, 1804, p. 108. — 4 Baracz S. Żywoty sławnych Ormian w Polsce, Lwów, 1856, p. 133, 134. Տես Նաեւ Schmidt, Suczawas historische Denkwürdigkeiten, Czernowitz 1876, p. 16. — 5 Տես Dr. Bischoff, Urkunden zur Geschichte der Armenier in Lemberg, im Archiv für die Kunde österreichischer Geschichtsquellen, Band 32, Wien, 1865, p. 10 - 12. — 6 Dr. Ficker, Hundert Jahre, Separatabdruck aus der statistischen Monatschrift, Wien, 1875, p. 8, ծան. 20: — 7 Lukacs, անդ. էջ 9: — 8 Անդ. էջ 9, 10: — 9 Hăşdău, Etymologicum magnum Romaniae, tom II. Fasc II. Bucurescă, p. 1595 — 10 Suțu N., Notitii statistice asupra Moldovei, Jașă, 1852, p. 50; Czörning, Ethnographie der österreichischen Monarchie, Wien, 1857, Band I. p. 73; Dr. Silbermann, Verfassung sämtlicher Kirchen des Orients, Landshut, 1865, p. 189; Neugebauer, Die Donau-Fürstenthümer, Breslau, 1854, I. Heft, p. 82. — 11 Suțu, անդ. էջ 50, 51, Silbermann, անդ: — 12 Neugebauer, անդ. էջ 83: — 13 Pary G. այս մասին իւր Dissertationes historico-criticae, Vindobonae, 1775, էջ 170. ԳԼ. ՓԱ. զրբին մէջ կ'ըսէ. “Անոնք Արեւելքէն Մոլտաւիա եկան 1418ին. եւ այն Երկրին իշխաններէն ընդունուեցան Մոլտաւիոյ Եօթն քաղաքաց մէջ. զորոնք նշանաւոր եկեղեցեաց, գերեզմանաց եւ տանց շինութեամբ

գեղեցկացուցին,, Engel, անդ. էջ 121: — 14 Lukacs, անդ. էջ, 13, 14, եւ Schmidt, անդ. 62: — 15 Sutu, անդ. էջ 50, 51: — 16 Անդ: — 17 Dr. Goettert, Die Armenier in Europa u. insbesondere in Österreich-Ungarn, im "Ausland", 1886, p. 480; Lukacs, անդ. էջ 4: Kurze Darstellung des gegenwärtigen Zustandes des armenischen Volkes, St. Petersbourg, 1831, հոս կըսուիթէ Անի 1319ին կործանած է: — 18 Lukacs, անդ. էջ 130: — 19 Hăsdău, անդ. էջ 1594 — 1599: — 20 Xenopol, Originea Argeșului după dl. Hăsdău, ի թէրթին Archiva societății scientifice și literare din Jași, Jași 1889 Nr. 1. p. 64 — 21 Համանուն գիւղ մը կայ ցայսօր Վանայ ժովուն հիւսիսային եղերքն: — 22 Schmidt, անդ. էջ 17: — 23 Այս իշխանն իւր քեռառն՝ Լեհաց Վլատիսլաւ թագաւորին 1389ին 3000 արծաթի բուրլ փոխ տուաւ, բովանդակ Բոքուցիան եւ Հալիչը գրաւական առնլով: (Xenopol, Istoria Românilor, tom, II, Jassi 1889, p. 140—144) — 24 Baracz, Rys, p. 107. — 25 Baracz, Żywoty, p. 55. — 26 Sutu, անդ. էջ 52: Negebauer, անդ. էջ 83: Silbernagel, անդ. էջ 189: Տես նաեւ Melchisedek, Inscriptiunile bisericelor arminescă din Moldova, ի թէրթին Analele Academiei române, seria II. tom, IV. sect. II. Bucurescă 1884, p. 61—71. Papadopol-Calimach, Notiță istorică despre orașul, Botoșani, հանեալ ի թէրթէ Analele Academiei române, seria II. tom. IX, sect. II. Bucurescă 1887, p. 11—13, — 27 Melchisedek, անդ. էջ 69: — 28 Xenopol, անդ. էջ 251: — 29 Silbernagel, անդ. էջ 170, ընդ հակառակն Papadopol-Calimach (անդ. էջ 11, 12) կը հաստատէթէ այն ժողովն 569ին գումարուած է: — 30 Xenopol, անդ. էջ 251, ծան. 8: — 31 Melchisedek, Cronica Hușilor, Bucurescă 1869 յաւելծ. էջ 24, 25, եւ Papadopol-Calimach, անդ. էջ 9, 10: — 32 Pray, անդ. էջ 170, Գլ. ԺԱ Engel, անդ. էջ 121: — 33 Անդ: — 34 Pray, անդ. էջ 170, Գլ. ԺԱ. ընդ հակառակն Engel (անդ. էջ 121) միայն զԱռւչավա եւ այլ 5 քաղաքներ, որոնց անունը չի տար. Հայոց բնակութեան որոշեալ կը նշանակէ: — 35 Xenopol, անդ. էջ 251, ընդ հակառակն Papadopol-Calimach, անդ. էջ 10, Փինկ. Cetatea albăյի կը յիշէ Եաշ: — 36 Lucaesi, անդ. էջ 5, 52—57: — 37 Kurze Darstellung, էջ 23, 24. ուր սակայն Կիլիկեան թագաւորութեան կործանման տարին 1375 կը դրուի: Տես նաեւ Pichler's Geschichte der

kirchlichen Trennung, München 1865, Bd. II., p. 438, 457, — 38 Lukacsí, անդ. էջ 8: Istoria, dogmele, tradițiile și liturgia bisericei armene de Iasărît, Jassy 1874, էջ 42, 43. Pichler, անդ, էջ 457: — 39 Welzer und Welte's Kirchenlexicon, 2. Aufl. Bd. I, Freiburg, 1882, p. 1336. — 40 Անդ, էջ 1337: Kurze Darstellung, էջ 23: Lukacsí, անդ, էջ 57: Istoria, էջ 42, եւ Lukacsí, անդ, էջ 58: — 42 Հայերէն կը նշանակէ՝ «առաջին գալուստ կամ էջք. կ'ըսուի՝ թէ հոս Նոյայ որդիք տապանէն ելլելէն ետեւ՝ առաջին քաղաքը շինեցին. եւ թէ նաեւ Նոյ այստեղ իսկ իրեն կինն Նոյեմ սարա ի Մարանդ թաղուած է (Neumann C. Fr. Geschichte der Übersiedlung von 40.000 Armeniern, Leipzig, 1834, էջ 20, ծան. 11, եւ Neugebauer, անդ, էջ 74): — 43 Istoria, էջ 42, 43: — 44 Istoria, անդ, Lukacsí, անդ, էջ 60: — 45 Ասիկայ այդէն 1305ին գահէն հրաժարեցաւ եւ Փրանկիսկեան կրօնաւոր եղած էր: (Wetzer und Welte, անդ, էջ. 1338): — 46 Kurze Darstellung, էջ 22 եւ 23: — 47 Անդ: — 48 Papadopol-Calimach, անդ, էջ 10: Xenopol, անդ, էջ 232, 233: — 49 Dr. Ficker, Völkerstämme der österreichisch-ungarischen Monarchie, Wien, 1869, էջ 26: — 50 Melchisedek, Cronica Hușilor, Appendix, p. 22. — 51 Թումանիոյ Հայք մինչեւ զայսօր կալուած գնելու իրաւունք չունին: Տես Նոյն անձին „Memoar“, Եալ 1889: — 52 Ստեփան Վատայի վաւերագիրն այս մասին կ'ըսէ. „Իշխանութենէն եւ երկրէն՝ ժողովով հրաման եւ օրէնք տրուեցաւ անոնց առ հասարակ իրենց օրէնքը (էմ՝ կրօնքը) պահելու:“ (Melchisedek, անդ, էջ 25): — 53 Neugebauer, անդ, էջ 84: — 54 Engel, անդ, էջ 182, եւ Papadopol-Calimach, անդ, էջ 10: — 55 Demetrius Cantemir, Descriptio Moldaviae. Պ. Փ. էջ 243: — 56 Wickenhauser, Moldawa, Wien, 1862, էջ 63, 13: — 57 Xenopol, անդ. էջ 170—172: — 58 Wickenhauser, անդ, էջ 63, 64, 17: — 59 Անդ, էջ 65, 66, 24: — 60 Xenopol, անդ, էջ 174: — 61 Wickenhauser, անդ, 65, 23: — 62 Անդ, 68, 28: — 63 Schmidt, անդ, էջ 50: — 64 Lukacsí, անդ, էջ 13, 14, 65: Schmidt, էջ 62: — 65 Xenopol, էջ 378: — 66 Вагач, Rys, p. 171. — 67 Սաղովկ Պարոնչի (անդ), Շմիտի (անդ) եւ Romstorferի (Baudenkmale in der Bukowina, “Wiener - Zeitung”, 1890, Nr. 13—15) յառաջ բերած թուականներն հետեւարար սիսալ են: — 68 Վերոյիշեալ հե-

զինակներն ասոր որդին զՊոկտան կը համարին եկեղեցւոյն հիմնադիր. բայց ասիկայ չէր կրնար ըլլալ. վասն զի Պոկտան եթէ արդէն 1512ին ծնած էր, հազիւ քանի մը տարեկան պիտի ըլլար, ուստի իբրեւ մանկիկ կարող չէր եկեղեցիներ շինել տալ: Սուչավայի Հայոց աւանդութիւնը կ'ըսէ, որ Տանովաքի ընտանիքը մինչեւ ցայսօր Կերլա կը գտնուի: — 69 Հաճկատար (Հաճոյակատար) կը նշանակէ հաճոյք՝ խնդրուած կատարող: — 70 Ինչպէս Սուչավայի առաջին հայ ժողովրդապետն եւ պատրիարքական աւագերէց Տէր Ղեւոնդ Յովհաննէս Քահանայ Բորովիչ ըսաւ ուրիշ հին զանգակ մը, զոր Հայք Անիէն Մոլտաւիա գաղթած ժամանակ հետերնին ըերած են, այժմ Սուչավայի հայ ժողովրդապետական եկեղեցւոյ մէջ կը պահուի ջախջախած: — 71 Արձանագրութիւնն է՝ “Ճինեցաւ թ. 1521. նորոգեցաւ թ. 1878,,: Տես նաեւ Romstorfer, անդ Nr. 15. — 72 Wickenhauser, Molda, Տետր 1. Ա. Հար.ին, Չեռնովից. 1886. էջ 66: — 73 Melchisedek, անդ, էջ 21—28: — 74 Wickenhauser, անդ, Խենոր, անդ, էջ 531, 532: — 75 Engel, անդ, էջ 191: Խենոր, Istoria Românilor, Jassy, 1886, էջ 112: — 76 Engel, անդ, եւ Baračz, Rys, էջ 190: — 77 Մինաս Թոռիսաթեցի ժամանակակից հայ սարկաւագն սոյն այս հալածանքը մանրամասն կը ստորագրէ հայերէն վիպասանական բանաստեղծութեան մը մէջ, որոյ բնագիրն Բարիզի մատենադարանին մէջ կը գտնուի: — 78 Wickenhauser, անդ, էջ 75, եւ Lukacs, անդ, էջ 66: — 79 Տես նաեւ Neugebauer, անդ, էջ 83: — 80 Engel, անդ, էջ 192, 193: Խենոր, անդ, էջ 113: — 81 Յամին 1868 ի Սէրէթ Ակորչիններու տապանաքարեր գտնուեցան եւ հռոմեական կաթողիկեայց գերեզմանատան որմոյն վրայ հաստատուեցան (Schmidt, անդ, էջ 115: Wickenhauser, Molda, Հար. Ա. Չեռնովից. 1881, էջ 59, 242: Prelicz V, Geschichte der Stadt Sereth, Czernowitz, 1886, p. 26). — 82 Ալաւերէն կը նշանակէ բերդ, ամրութիւն: Տես նաեւ Palade, O escursiune la Suceavă, Jassiă, p. 27. — 83 Պարոնչի ի Շյոտո, էջ 5 յառաջ բերած տապանաքարի արձանադրութիւնն սխալ է. ուղիղ ընթերցուածն է՝ “Այս է տապան Ակորչին, որ է որդի Ամիրային, սա է շինող սուրբ տաճարին, հանդեաւ Հայոց ԹՌԱխ (= 1602): — 84 Baračz, Շյոտո, էջ 5: — 85 Տես նաեւ Palade, անդ, էջ 30: — 86 Palade, անդ, էջ 28, 29: — 87 Անդ, էջ 30: — 88 Այս անուամբ Մոլտաւիոյ մետրապոլիտ մը կայ, բայց ասի-

կայ արդէն 1575ին վախճանեցաւ (Scriban Filaret, Istoria bisericească a Românilor, Jassy, 1871, p. 163) — 89 Palade, անդ, էջ 30—35: — 90 Schmidt, անդ, էջ 137: — 91 Engel, անդ, էջ 215: — 92 Անդ, եւ Խենորոլ, անդ, էջ 114 եւ 115: — 93 Schmidt, անդ, էջ 138: — 94 Engel, անդ, էջ 216. ծան. 6, եւ Խենորոլ, Istoria Românilor, Jassi, 1890, том III, p. 94. — 95 Շմիտի ըստածն, անդ, էջ 139. թէ «Յովհաննէս իշխանն անոր համար «Հայոց ծաղրանունն առաւ, վասն զի Առաքելոց տօներուն միս կուտէր Հայոց պէս, „ անոր համար անհիմն է, որ նախ «Հայոց անունն ամենեւին ծաղրանուն չէ, եւ Երկրորդ՝ որ Առաքելոց տօներուն նաեւ որթոդոքս Եկեղեցին միս կուտէ: — 96 Baračz, Rys, էջ 116. եւ Žywoty, էջ 141. ուր Շմիտ, անդ, էջ 142 եւ 146. սխալմամբ իրրեւ Պոկտանովիչի յաջորդ Լեմպէրկի աթոռը նստած կը համարի Սուչավայի Երկու հայ եպիսկոպոս, մին առանց անունն յիշատակելու, եւ միւսն՝ զՅովհ. Յունանեան, եւ զայս հազիւ 1598ին: Սակայն ստոյգ է որ Պոկտանովիչին մի միակ Սուչավացի եպիսկոպոս մը յաջորդեց, այն է Յովհ. Յունանեան յամին 1582. որ 1598ին տակաւին Լեմպէրկի եպիսկոպոս էր: — 97 Baračz, Rys, եւ Žywoty, անդ: — 98 «Որ . . . (Պոկտանովիչ) հերձուածին մէջ հանապազորդող ազգին յամառութիւնը կոտրել շկրնալով», (Baračz Rys, p. 116.) — 99 Պոկտանովիչ 1579 Յունիս 28ին Լեմպէրկի եպիսկոպոս հաստատուած է: (Baračz, անդ): — 100 Անդ, եւ Žywoty, էջ 68: — 101 Այս տեղեկութիւնը կը պարտիմ Ալիքնհառւէրի Ելեւմտից խորհրդականին (ա. D.) բարեկամութեանն: — 102 Baračz Žywoty, էջ 71: — 103 Տես նաեւ Romstorfer, անդ. թ. 15, եւ Schmidt, անդ, էջ 150: — 104 Ոչ որպէս Ռոմանորֆէր (անդ) եւ Շմիտ (անդ) սխալմամբ կը հաստատեն, թէ ոմն Ալմենն Շերուն այս Եկեղեցին շինած ըլլայ: — 105 Հայերէն կը նշանակէ «Էջք Միածնին», վասն զի այն տեղն, ուր Եկեղեցին ու վանքն է. Քրիստոս Հայոց առաքելոյն Երեւցած է, կըսուի (Neumann, անդ, էջ 20, ծան. 10): — 106 Baračz, Žywoty, էջ 191: — 107 Baračz, Rys, էջ 119. Lukacsí, անդ, էջ 138 կ'ըսէ, որ Թորոսեվիչ 1626ին է. պիսկոպոս ձեռնադրուած է: — 108 Lukacsí, անդ, Baračz, Rys, էջ 118, 120, եւ Žywoty, էջ 191 332: — 109 Kurze Darstellung, էջ 27, 28: — 110 Baračz, Rys, եւ Žywoty, անդ: — 111 Kurze Darstell. անդ: — 112 Լեմպէրկի Հայոց եպիսկոպոսաց տրուած եւ իրենց

գործածած տիտղոսն էր. “Աստուծոյ եւ Առաքելական աթոռոյ շնորհիւ Արքեպիսկոպոս Հայոց Լեմպէրկի, եպիսկոպոս Վալաքիոյ եւ Մոլտաւիոյ եւ ամենայն Հայոց ընդ ամենայն թագաւորութիւնն Լեհաց” (Lukasci, անդ. էջ 68, 139:) — 113 Lukasci, անդ. էջ 66. եւ Schmidt, անդ. էջ 161, 177: — 114 Wickenhauer, Molda, Bd. I. p. 59. — 115 Schmidt, անդ. էջ 176 եւ Baracz, Rys, էջ 167, որ Մոլտաւիացի եւ Թրանսիլվանիացի Հայոց ի Սդանիսլաւ հաստատուելու տարին կը դնէ 1662: — 116 Schmidt, անդ. էջ 118: 117 Lukasci, անդ. էջ 66: — 118 Schmidt, անդ: — 119 Lukasci, անդ. էջ 16 կ'ըսէ՛ որ Հայք 1672ին Տաճկաց երկիւղէն Թրանսիլվանիա եկան: — 120 Pray, անդ. էջ 171. Engel, անդ. էջ 276. Lukasci, անդ էջ 16, 133: — 121 Engel, անդ. էջ 276: — 122 Dr. Ficker, Hundert Jahre էջ 8, 20 կ'ըսէ՛ որ Հայոց եկեղեցական միաբանութիւնն 1689ին ամբողջապէս կատարեցաւ, իսկ Simiginowicz-Stauffe, Die Völkergruppen der Bukowina, Czernowitz, 1884, էջ 201. արդէն 1684ին կատարուած կը դնէ: — 123 Մինասայ Լատին եկեղեցւոյ հաւատքը դաւանելուն վրայ այսպէս կը դրէ Արդան Արքեպիսկոպոսն. “Մինաս Վ. Եւդոկիացի Ճիլիդտար-Օղու Ատեփ. Ռուշքա. Ժմիկր. Զիլիֆտար-օղու” անուանեալ՝ եպիսկոպոս Մալտաւիոյ ինձի հետ եկաւ Լեմպէրկ եւ իննովկենտիոս Զինուիրակին՝ Բալլավիչինի Կարդինալին առջեւ կաթողիկէ հաւատքը դաւանեցաւ յամի Տեառն 1686. Հայոց թուին 1135., Lukasci, անդ. էջ 68: — 124 Baracz, Rys, էջ 193: — 125 Pray, անդ. էջ 170, 171: — 126 Baracz անդ. էջ 130, եւ Lukasci, անդ. էջ 68, 139 եւ 140: — 127 Lukasci, անդ. էջ 76, ծան 1, 9, 2, 5: — 128 Schmidt, անդ. էջ 177: “Նոյնպէս ստոյգ է որ աղջկունք եկեղեցի չեն երթարբայց միայն կաղանդին, Աւետման եւ Արդավառին,” Lukasci, անդ. էջ 78, ծան. 7: — 129 Baracz, Żywoty, էջ 168: — 130 Այս ձեռագիրն Միւնխէնի թագաւորական գրատունն է, եւ վերնագիրն է՝ Breve relatione della stato, principii et progressi della missione Apostolica agli Armeni di Polonia e Valachia sin'al 1-mo Aprile 1669. per il Padre Luigi Maria Piñdon (Papadopol-Calimach, անդ էջ 13): — 131 Տես Wickenhauer, անդ, էջ 59, եւ Preliez, անդ էջ. 16, 26 եւ 27: — 132 Papadopol-Calimach, անդ: — 133 Schmidt, անդ. էջ 186 եւ 187. եւ Wickenhauser, Bochotin, Wien, 1874, էջ 40, 41: — 134 Schmidt, անդ: — 135 Այս ժամանակ Զամքա

տակաւին ամրոց էր, թէեւ քանդաքուցին իշխանն յամին 1675 անօթութեամբ ձեռք բերած ամրոցն յարդով եւ խոտով լեցուցած եւ այրած եւ վառօդով պայթեցուցած էր (Wickenhauser, անդ. էջ 40): — 136 Palade, անդ. էջ 33, 34 եւ Wickenhauser, անդ. էջ 42: — 137 Lukacsi, անդ. էջ 70, Baracz, Rys, էջ 130: 138 Pray, անդ. էջ 171: Lukacsi, անդ. էջ 71 յառաջ կը բերէ Լեմպէրկի Արքեպիսկոպոսին՝ Վարդան Յունանեանի առ Եւդոկիացին գրած մէկ թուղթն այս մասին, ուր կ'ըսէ. «Այս 1691ին Տէր Եղիա Սուչավացի, Մէտրուլ անուանեալ, Մոլտաւիոյ աւագերէցն, հոս ի Լեմպէրկ, իմ Վարդան Յունանեան՝ Լեմպէրկի Արքեպիսկոպոսիս առջեւ կաթողիկէ հաւատքը դաւանեցաւ:» — 139 Lukacsi, անդ. էջ 18: 140 Schmidt, անդ. էջ 192, 193: — 141 Այսօրւան հայ ուխտատեղին Հաճկատար կամ Միդոքա: — 142 Baracz, Żywoty, էջ 240, 436, եւ Rys, էջ 193, զոր Schmidt, անդ սխալմամբ «Կերսէսովիչ», կ'անուանէ: — 143 Engel, անդ. էջ 286: — 144 Wickenhauser, անդ. էջ 90 եւ Lukacsi, անդ. էջ 18: — 145 Baracz, Żywoty, էջ 81, ոչ ինչպէս Schmidt, անդ. էջ 197, սխալմամբ «Ստեփան», կ'անուանէ: — 146 Baracz, անդ: — 147 Wickenhauser, Die deutschen Siedlungen in der Bukowina, II. Band, Czernowitz, 1887, p. 26. — 148 Եւ ոչ ընտանիք, ինչպէս սխալմամբ կը հաստատէ Simiginowicz-Stauffe, անդ. էջ 127 տես նաեւ Bidermann, Die Bukowina unter österreichischer Verwaltung 1775—1875 2 Aufl. Lemberg, p. 64, եւ Dr. Ficker, անդ. էջ 5, ծան 8: — 149 Dr. Ficker, անդ էջ 11: — 150 Dr. Polak, Die Erwerbung der Bukowina durch Oesterreich, Czernowitz, 1889, էջ 54: — 151 Bidermann, անդ: — 152 Ամ 1781. Մասն Ըետր. 45, էջ 145: — 153 Հրեաներն հարուստ Հայերու «Ամաղեկացի», անուն կու տային (Dr. Ficker, անդ. էջ 21, ծան. 81) — 154 Bidermann, անդ: — 155 Wickenhauser, Moldawa, Բ. Մասն, Չեռնովից, 1877, էջ 53: — 156 Bidermann, անդ. էջ 65: — 157 Simiginowicz-Stauffeի անդ. էջ 128 հակառակ խօսքն, ինչպէս նաեւ այն թէ Սուչավայի Հայերն զինուորական վարչութեան ժամանակ երկու եկեղեցի շինած ըլլան, սխալէ: — 158 Նաեւ Schmidt, անդ. էջ 218: — 159 Palade, անդ. էջ 42: — 160 Այս եկեղեցին արձանագրութեան համեմատ 1475ին Ստեփան Մէծ իշխանէն իշխանական պալատին եւ Fürstenstrasse (այն փողոցն որ այժմ եկեղեցւոյ հիւսիս-արեւելեան կողմը կը հանէ)

շինուած է (Palade, անդ. էջ 41): — 161 Hormuzachi Eudoxius, Documente privitoare la Istoria Românilor, Bucurescă 1876, Bd. VII, p. 315—320. — 162 Bidermann, անդ. էջ 65: — 163 Dr. Goelert, Die Armenier in Europa und insbesondere in Oesterreich-Ungarn, Ausland, 1886, p. 491. — 164 Wickenhauser, Die deutschen Siedlungen, tom II, p. 170. — 165 Rohrer, Ueber die armenischen Bewohner der österreichischen Monarchie, in Liechtenstern's Archiv für Geographie und Statistik pro 1806 II Th. Wien, p. 3. — 166 Baracz, Rys, p. 171. — 167 Dr. Goelert անդ: 168 Lukacs, անդ. էջ 129—131: — 169 Wickenhauser, անդ. էջ 177, ուր Dr. Goelert, անդ. էջ 489 Քորպուլիի Սուշավայի մէջ գործածներն 1795ին կը դնէ: — 170 Wickenhauser, անդ: — 171 Baracz, Rys, էջ 171: — 172 Անդ. էջ 172, 199: Dr. Goelert, անդ. էջ 490: — 173 Baracz, անդ. էջ 172: — 174 Dr. Goelert, անդ: — 175 Dr. Ficker, անդ. էջ 11 Dr. Goelert, անդ. էջ 490. — 176 Bidermann, անդ. էջ 23. — 177 Անդ. էջ 65. Dr. Ficker, անդ. էջ 8 և Simiginowicz-Staufe, անդ. էջ 128. — 178 Wickenhauser, անդ. էջ 177. — 179 Bidermann, անդ. էջ 73 և 74: — 180 Անդ. էջ 65, 66, և Baracz, Žywoty, էջ 5: — 181 Անդ. էջ 7, 8, 28, 60, 175, 188, 201, 233, 234, 257, 258, 281: — 182 Անդ. էջ 287, 395: — 183 Bidermann, անդ. էջ 65, 66:  
 1 Այս սիւնհոգոսը մերժեցին հրամանաւ իրենց Արքահամ կաթողիկոսին 596ին ի Դուխին գումարած ժողովոյն մէջ: Տես Dr. Silbernagel, անդ. էջ 169, 170. Dr. Ficker, անդ. էջ 11, ծան. 25: — 2 Ersch' und Gruber's Encyclopädie, I. Section, I. Theil, p. 359. — 3 Istoria . . . bisericeſ armene . . . p. 24, 25, 27, 28, 29, 33, 40; Pichler, Geschichte der kirchlichen Trennung, Bd. II, p. 473: — 4 Անդ էջ 79—126: — 5 Տես Հանգանակ որթոգոքսաց յունարէն և գերմաներէն ի Փռքրիկ քրիստոնէականի յոյն կաթողիկեայ և արեւելեան Եկեղեցեաց, Ալիեննա, 1878, էջ 20—23. — 6 Dr. Aschbach, Allgem. Kirchenlexikon, Frankfurt am Main 1846, Bd 1, p. 131. Kurze Darstellung . . . p. 55. — 7 Aschbach, անդ, էջ 331: — 8 Istoria bis. arm. p. 126. Kurze Darstellung, p. 62. — 9 Herzog, անդ, էջ 504: Aschbach. անդ, էջ 332: Տես նաեւ Kurze Darstellung, էջ 62: — 10 Istoria, էջ 126: Lukacs, անդ, էջ 76: Ծան. 5, և էջ 77, ծան. 5: Kurze Darstellung, էջ 62—64: — 11 Istoria, էջ 126: —

- 12 Անդ, Lukacs, անդ, էջ 76. ծան. 10: Wetzer u. Welte, անդ, էջ 1343: Kurze Darstellung, էջ 64: Neigebauer, անդ, էջ 82: — 13 Istoria... անդ, էջ 126, 127. ծան. 2: Lukacs, անդ, էջ 72, ծան. 2, էջ 76, ծան. 6, էջ 77 ծան. 6: Ersch u. Gruber անո. էջ 359: Aschbach, անդ, էջ 332, 335: — 14 Անահիտ եւ Նանէ = Վենուս, տես Strabo, XI, XIV, 16. — 15 Տես նաեւ Silbernagel, անդ 198: — 16 Istoria... էջ 128: — 17 Անդ էջ 127 եւ 128, մինչդեռ Սիլպէրնակէլ անդ կ'ըսէ՛ թէ Հայք բաց ի մեծ պահոց ունին ուրիշ չորս ուժօրեայ պահք ալ, այն է՛ Պահք Ծննդեան, Աւետման, Վերափոխման եւ Ա. Լուսաւորչի: — 18 Meletie, Istoria bisericească Հտր, Դ: էջ 170. Istoria..., էջ 33 եւ 34. Lukacs, անդ, էջ 77 ծան. 11: — 19 Silbernagel, անդ էջ 170: — 20 Silbernagel անդ կ'ըսէ՛ թէ Հայ Եպիսկոսութիւնն ունի Երեք աստիճան, այն է՛ Եպիսկոպոս, ԱրքԵպիսկոպոս եւ Մետրոպոլիտ կամ Պատրիարք (կաթողիկոս): — 21 Kurze Darstellung... էջ 42: — 22 Անդ: Silbernagel, անդ էջ 171 եւ Aschbach, անդ էջ 333 եւ 334: — 24 Istoria... էջ 129 եւ Kurze Darstellung... էջ 41: — 25 Istoria... էջ 129—131 եւ Silbernagel, անդ, էջ 196: — 26 Անդ եւ Aschbach, անդ էջ 334: — 27 Aschbach, անդ կը հաստատէ՛ թէ պատարագիչ քահանայն պատարագութեան օրերն Եկեղեցւոյ մէջ կը ննջէ, բայց այս ճիշդ չէ: — 28 Kurze Darstellung... էջ 38—40. — 29 Կալեցիոյ մէջ միայն մի միակ արեւելեան Հայ ընտանիք կայ, այն է Եպոպէնցի ի Լուբքովցէ, Անեագինի շրջանին մէջ: — 30 Էջ 530: — 31 Տես նաեւ Romstorfer, անդ թ. 15: — 32 Silbernagel, անդ էջ 197: — 33 Aschbach, անդ էջ 334: — 34 Silbernagel, անդ էջ 194 եւ Kurze Darstellung... էջ 41, 42: — 35 Տես նաեւ Neigebauer անդ, էջ 84: — 36 Baracz, Rys, էջ 200 կ'ըսէ, թէ այս դպրոցին մէջ կարդալ գրելէն եւ շարական Երգելէն զատ՝ ուրիշ բան չի սորվեցուիր, որ ճիշդ չէ: — 37 Հայոց կալուածն մինչեւ Ա. Իլիէ կը տարածուէր. սակայն ժամանակին իշխաններն այն ժամանակի օրինաց Համեմատ՝ որ քաղաքաց արուարձանքն ու Երկիրներն տեղական իշխանին կը վերաբերին, մասն մասն նուիրեցին Ա. Իլիէ վանքին, թէ և Հայք Երկայն ատեն դատ վարեցին: (Եւ աեղեկութիւնը կը պարտիմ Ա. Վեհէնհառւսէի բարեկամութեան) ԱՐԴՐԱԿԱՆ  
1 Rohrer, անդ: — 2 Անդ Հայքայ Բիблиոթեկա

7/1 1922

